



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

9431

ОГурч Муунжэ
Сүннүүнгүйн

1904 р.

891.5

0-47

H.M. SETIAN
PAPETERIE ET ATELIER DE RELIURE
CONSTANTINOPLE
Tchakmakdjilar Yokouch

587

2-97

ՄԱՅԻՍԻ ՊՐԻՎԱՏԻ «ԱՆԱՀԻ» · — թիւ 3.

ՕՄԱՐ ՔԱՅԵԱՄԻ
ՔԱՌԵԱԿՆԵՐԸ

ՔԵՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԽՐՈՒԹԵԱՄՐ ՄՀ

ՊԱՐՍԿԵՐԵՆ ԲՆԱԳՐԵՆ ԹԱՐԳՄԱՆԵՑ

Գ. ՓԵԼԻԱԿ (Պ. ԺԷՎՃԻԱՆ)



ՓԱՐԻԶ
ՏՊԱՐԱՆ «ԱՆԱՀԻ»

1904

199 NOV 2010



31.5
-47

ՕՄԱՐ ԽԱՅԵԱՄԻ ՔԱՌԵԱԿՆԵՐԸ

29 JUN 2006

ՄԱՅԵՎԱԴՐԻԱՆ «ԱՆԱՀԻ» · — ԹԻՒ 3 ·

ՕՄԱՔ ՔԱՅԵԱՄԻ ՔԱՌԵԱԿԱՆԵՐԸ

ՔՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԵԱՄԲ ՄԸ

ՊԱՐՍԿԵՐԸ ԲՆԱԳՐԵՆ ԹԱՐԴՄԱՆԵՑ

Գ. ՓԵՇԵԱԿ
(Համբայ թշրիմա)



ՓԱՐԻԶ

ՏՊՄԻԱՆ ԱՆՁԱՑ

1904

02.09.2013

9431

ԳՐԱԿԱՆ ՈՒՍՏԻՄԵԱԾՈՒԹԻՒՆ



13052-57

Ա.

Ղըյասիւտափն Օմար Խոլն Խպրահիք էլ Խայեամի , կամ
կարձ՝ Օմար Խայեամ , պարսիկ աստեղազէտ արքունի , մաթե-
մաթիկոս , բնագէտ , փիլիսոփայ և բանաստեղծ , ծնուծ է իրը
1040ին , և մեռած իրը 1120ին : Աւելի ճիշդ թուականեր
տալ անհնար է , աւանդավիպներ ելած պատառուած Ըլլա-
լով իր կեանքին շուրջը , ինչպէս բոլոր հօյակապ մեծա-
նուն անձերու , մանաւանդ Արեւելքի ու այլ զարկրուն մէջ :

Իր ծննդավայրն է Նիշաբուր քաղաքը (հայ պատմիչներէ
յիշուած՝ Նիւշապուհ Կոշումով) Խորասանի մէջ , որ պարսիկ
բանաստեղծութեան մուսային ա' յնքան նախասիրական առե-
ղակէ աւելի պարսիկ բանաստեղծներու , ինչպէս Յիրառուղի ,
Աստիք , Գէրիտիւտափն Աթթար , Ճէլալիւտափն Ռումի ,
Ճամի , Հաթիֆի , եւն :

Խիստ հաւանական էթ Խաչամ մականունը որ արաբերէն կը նշանակէ վրանակար՝ յետոյ ընտրուած պրչանուն մը չէ . այլ Օմարի տոհմին արհեստէն ճագում առած անուն մըն է (որուն կ'ակնարկէ իր իթ քառեակին մէջ) եւ Օմար պահած է այդ համեստ մականունը փոխանակ աւելի շողշողուն մը ընտրելու՝ ուրիշ պարսիկ բանաստեղծներու նման . ինչպէս Ֆիրտուզի (որ պրախտային կը նշանակէ), Ասատի (երջանիկ), Էնվարի (լուսաւոր), եւն : իր երկրին մէջ անսովոր այս պարզութիւնն ու անկեղծութիւնը կը յատկանչեն մարզը ու կ'արձակեն իրենց ցոլացումը ամբողջ բանաստեղծութեանը վրայ, ինչպէս պիտի տեսնուի յետոյ :

Այս մեծ մարդուն երեւումին հետ կարծես ներդաշնակւող արտասովոր մեծութեան մը հասած էր քաղաքականօրէն իր հայրենիքը՝ ճիշդ այն ատենները : Սէլճուքեանները, 1037ին վերջապէս խած Խորասանի ցանկացուած երկիրը՝ Հնդկաստանի մեծածաւալ տէրութիւնով զրաղած Ղաղնէվի թագաւորներու ձեռքէն՝ Խրախուսուեր էին ձեռնարկելու Պարսկաստանի մնացեալ մասին ալ նուաճումին, զոր դիւրացներ էին Պուէյեան ցեղէն (համեմատել Թոյկան) պարսիկ անախտարին, անունին հետ՝ զոր Բիւզանդ բանակով Հայոց վրայ դրկուած կը պատմէ) իշխանական այլեւայլ ճիւղերու մէջ Պարսկաստանի բաժանումը եւ ասոնց անվերջ պառակտութերը : 1055ին Տողրուլ (մեր պատմութեան մէջ տըիւրայիշատակ Տուղրիլ) անոնց բոլոր կալուածներուն տիրանալէ յետոյ մտաւ Պաղտատ ուր ինքզինքը հոչակել տուաւ Սուլթան իր նորակերտ մեծածաւալ կայսրութեան, որուն

մաս կը կազմէին Պարսկաստան, Հայաստան, Միջազետք եւ Սուրբա, 1063ին իրեն յաջորդող եղբօրդին Ալֆասլան, որ մեզի ծանօթ է միայն իր մոլեպանդ, վայրագ ու արիւնարբու Նկարագրով եւ Հայաստանի ու Վաստանի վրայ աւերիչ արշաւանքներով, իր երկրին համար անկշռելի բարիք մը ըրաւ իր դաստիարակ Հասանի (յետոյ Նիզամ-Խուլ-Միւլք կոչումով ճանչցուած) յանձնելով մեծ-վէզիրի պաշտօնը : Ալֆասլան, բնածին ձգտումով ասպատակող ու քանդող զինուոր մը՝ շարունակ երկրէն բացակայ՝ արշաւանքի ու նուածումի տեղէն մղուած, չէր կրնար աւելի լուսամիտ, վարչագէտ ու արդարամիտ անձի մը յանձնել երկրին ներքին բարեկարգութիւնը եւ զարգացումը : Նիզամ-Խուլ-Միւլք պարսիկ մըն էր . իր մարտասէր ու քանդող թուրք վէհապետէն շատ տարբեր ձգտումներով ոգեւորուած, Պարսիկ մտքի լայնութեամբ եւ աշխոյժ երեւակայութեամբ կ'ըմբոնէր կրօնական տարբեր դաւանանքներու թոյլատու ըլլալու պէտքը, եւ վարչական ու վերակազմող բացառիկ տաղանդէն զատ եռանդուն պաշտպանութիւնն ու խրախոյս կը նուիրէր գիտութեան եւ ուսումի : Հազորագիւտ ապացոյց մըն է իր անձնական դրամով (Թօշակին մէկ տասներորդով) ուսումնարաններ հաստատելը Նիշարու րի, Հերաթի, Սպահանի, Պաղտատի ու Պատրայի մէջ :

Ալֆասլանի որդին ու յաջորդը Սէլիք շահ, որ 1072ին գահը ելաւ՝ իր հօրը զինուորական ձիրքին կ'աւելցընէր մտաւորական թանկաղին ձիրքեր : Ոչ միայն հաստատեց իր մեծ-վէզիրը պաշտօնին մէջ, այլ գիտակցօրէն գնահատեհօր

—(7)—

լով անոր արժանիքը, աւելի ոնդարձակեց անոր իշխանութիւնը եւ իրաւունքները : Բնականօրէն այսպիսի աշխարհաշէն թագաւորի մը ու մեծ վէզիրի մը զուգակցութիւնը — ա' յնքան հազուաղէպ — ամենամեծ արզամիքներ պիտի ունենար — թէպէտ առժամանակեայ — Արեւելքի մէկ պետութեան մէջ . եւ արդարեւ թոյլտութեան , արդարութեան եւ լուսամիտ վարչութեան այդ օրերուն, Սէլճուք կայութիւնը իր բոլոր սահմաններուն մէջ՝ Զինաստանէն մինչեւ Կ. Պոլսոյ զաները՝ անսրինակ զարգացում մ'ունեցաւ գիտութեան, ուսման, առեւտուրի, ճարտարութեանց մէջ եւ փառքի ու փայլի գերագոյն աստիճանը հառաւ :

Այսպիսի բարենշան օրերու հանդիպեցաւ Խայեամ որ իր ծննդավայր Նիշարուր քաղաքին ուսումնարանին մէջ սպառելէ յետոյ իր ժամանակի ուսումները, Գուրանը, Գուրանի յարակից գրքերը, արաբերէնն ու արաբ զասական մատենագիրները, արձակ ու ոտանաւոր պարսիկ բանաստեղծներն ու մատենագիրները, հետամուտ եղաւ բնական գիտութեան, մաթեմաթիկի, աստեղագիտութեան եւ իմաստասիրութեան, ընտելանալով այս ուսմանց մէջ բոլոր հին յոյն հեղինակներուն մթերքին որոնք արաբերէն թարգմանութեանց եւ արաբ հետեւողներու միջոցաւ պահպանուած էին Արեւելքի մէջ :

Այս արաբ հետեւողներու բոյլին մէջ առանձնայատուկ ու արտակարգ փայլ մը ունի սակայն Հիւսէին-իպն-Մինա (Արեւմուտքի մէջ հոչակուած Ավիսէննա աղաւաղ կոչումով) բժիշկ, բնազանց, իմաստաէր, բանաստեղծ եւ միքտիկ, որուն

—(6)—

բազմատեսակ երկասիրութիւնները անվերջ տպագրութիւններ ունեցած են գարերով Եւրոպայի մէջ եւ ձեռքէ ձեռք պարտած : Այս մեծանուն հեղինակը, 980ին ծնած Պուխարա, պարսիկ հարկանաւաքի մը զաւակ, եւ մեռած 1306ին, յատուկ ուսումնասիրութեան ասարկայ եղած է Խայեամի, որուն միտքը հաւանօրէն մեծ եւ տեւական ազդեցութիւն կրած է անկէ, ինչպէս կը տեսնուի ժամանակակցի մը աւանդածէն թէ Օմար մահուան մօտ ձեռքը ունէր Ավիսէննայի «Գիրք բուժման»ը եւ հասած էր «մին ու բազմաւորը» հատուածին . անշուշտ Ավիսէննայի գեռ թարմ յիշատակը ու փառքը վառած էին նաև երիտասարդ Խայեամի երեւակայութիւնը , որ իր նախորդին օրինակէն ազդուած՝ հետամտած էր մշակելու նոյն ուսումները . շատերէ անոր յաջորդը կոչուելով, եւ զարձեալ անոր նման բանաստեղծութեան միջոցաւ ալ արաայայտելով իր հոգին, սակայն սա տարբերութեամբ որ Ավիսէննայի գիտութիւնը եւ իմաստանիրութիւնը կը մնան յաւիտեան, բայց իր բանաստեղծութիւնը՝ անյիշատ ո՛լ տաղերգութիւնները ծածկող փոշիին տակ կորսուած է, մինչդեռ Խայեամի բանաստեղծութիւնն է որ ախարի շրջանն ըրաւ եւ հոչակը տարածեց իր քառեակներով , երբ իր գիտութիւնը կը մնայ բաժին հետաքրիներու եւ մասնագէտներու : (Տես Algebre d'Omar al Khayyami, par F. Woercke, Paris, 1751) :

Երբ Ալիխասլան Նիղամ-իւլ-Միւլքը վէզիր կարգեց . Օմար ել՝ ուրիշ մտուորականներու նման՝ գտաւ անկէ պաշտպանութիւն եւ նիւթական նպաստ, որով կրցաւ հանգստո-

րէն պարապիլ նիշաբուրի մէջ իր հախասիրական ուսումներով՝ աստեղագիտութեամբ ու հմա տասիրութեամբ, զանց չընելով նաև իր ժամանակին միւս միծ դիտութիւնը՝ բըժկութիւնը, ինչպէս կը տեսնուի Սէլճուքիան վերջին շառաւիզին Սանձար իշխանի հիւանդութեան ատեն խորհրդակցութեան կոչուելէն :

Օմար՝ Մելիք շահի Սուլթանութեան ատեն՝ եկաւ Մելիք, երբ արդէն տարածուած էր իր համբաւը, եւ միծ պատիւ ու չնորհներ ընդունեցաւ Սուլթանէն իրը դիտուն : Իրը ծանօթ աստեղագէտ կոչուեցաւ, ուրիշ հօթը աստեղագէտներու հետ՝ մասնակցելու Տօմարի վերակաղմութեան, որուն արշինքը եղաւ հոչակաւոր ձէլալի թուականին հասաւատումը, որ՝ Կիպրէնի համեմատ՝ ճշդութեան կողմէ կը վերազանցէ Յուլեանը եւ կը մերձենայ Գրիգորիանին : Այս միծ աշխատութեան կատարումէն ետքն ալ ևայեամ արքունի աստեղագէտ կարգուելով մեծագումար դրամ ստացաւ աստեղագիտական զննութիւններ կանոնաւորապէս ընելու համար, եւ նոյն իսկ դիտարանի մը հաստատութեան համար որուն զաղափարը սակայն մէկ կողմ ձգուած է Մելիք շահի մահէն յետոյ : Կ'ըսուի թէ Մելիք շահ Օմարի հետ կը վարուէր իրը մտերիմ ընկերի հետ, եւ թէ Շէմախւլմիւլք Խաքանը Պուխարայի (թագաւորած 1667-1709) միծ պատուով կը մեծարէր զինքր, եւ իր տախտին վրայ քովր կը նստեցնէր :

Աակայն երբ Նիզամ-իւլ-միւլք հաշիշիներուն (assassin) զաղոնի ընկերութեան հակառակութեանը հանդիպեցաւ եւ անոնցմէ սպաննուեցաւ 1092ին, եւ քիչ ամեն ետքը՝ Մէ-

լիք շահ ալ Պաղտատ ուղեւորուած ատեն՝ բուռն հիւանդութենէ մը մեռաւ, Մելճուքեան ակար յաջորդներու կարճատեւ իշխանութեան օրերուն, Պարսկաստան կրկին կսուարան դարձաւ ընդդիմամարտ աղանդներու եւ անոնց մոլեգին ոգորումներուն, ինչպէս ուղղափառ Շէֆիներն ու Հանէֆիները մէկ կողմէ, եւ Քերամիներն եւ ուրիշ աղանդներ միւս կողմէ : Ասոնցմէ ամենէն աւելի յանդուգն եւ վայրագ սծիրներ կը գործէին իսմայիլիները, որոնց դաշոյնէն ոչ մէկը ինքզինքը ապահով կը զգար, ոչ իսկ էմիր կամ զօրապետ, մինչեւ որ վերջապէս իսմայիլիներու ընդհանուր ջարդի մը հրաման արուեցաւ 1101ին Մելճուք Պէրկիեարք թագաւորէն : Անմեղներ ալ զոհ զացին բարեկարգութիւն հաստատելու այս ճշմարտապէս արեւելեան եղանակին, եւ թերեւս միւս լիմ ուղղափառներ օգուտ քաղած ըլլան այս առիթէն համաձելու համար Օմարի հման աղաստիսները : Հաւանական է որ Օմարի կեանքը վատանգէ զերծ եղած չըլլայ այդ խըռովայոյլ օրերուն մէջ, եւ Օմար ուղղափառ միւսլիմի մը պաշտամունքին արտաքին համակերպութեան ներքեւ ծածպաշտամունքին արտաքին հանկախ մտքին ընդվզումը ամէն զինէ ու աւկած ըլլայ իր անկախ մտքին ընդվզումը ամէն զինէ ու ամէն ձեւակերպութենէ (1) : Այս կերպով անչուշտ կրցաւ հասնիլ ութմունամեայ խոր ծերութեան, վիլխասոփայական անջատումի ու անդորրի մէջ, նիշաբուր, իր ընկերներուն, գինիին ու վարդերուն հետ, որոնց գովքը կ'ընէ իր քառ-

(1) Կը պատմուի թէ նոյն իսկ կատարեց Հիճազ ու խտագնացութիւնը, որ պարտք էր բարեպաշտ միւսլիւմաններու, «ոչ բարեպաշտութիւնէ, այլ երկիւղէ», եւ թէ զառնալէն յետոյ առաւտօն եւ երեկոյ աղօթատուն կ'երթար :

հակներուն մէջ, անոնց հաճոյքի անմըջական եւ իրական պարզեւին յուսակտուր ապաւինումով՝ հանդէպ կեանքի պատրանքներու և զառնութիւններու, եւ սրտայոյդ յարումով՝ մը՝ մահուանէ անդին ալ բնութեան այս հիասթափ, հետող, հոգեխոռվ զաւակը, որ զայն դատած ու անարժէք դատէ, անոր անփոփին անսպառ ծոցէն կ'ուզէ իր գերեզմանին վրայ վարդերու, ծաղիկներու յարատեւ թափումը, աիմ գերեզմանս, ըսած է մահէն քանի մը տարի առաջ, պիտի ըլլայ տեղ մը ուր վարդերը, ծառերը վրաս թափեն իրենց ծաղիկները տարին երկու անգամ:

1833 Հոկտեմբեր 7ին, Օմարի եւ իր անզդիացի թարգմանչին Ֆիցերրլտի սքանչացողները պատկառոտ հանդիաւորութեամբ Ֆիցերրլտի գերեզմանին վերեւը տնկեցին երկու վարդենիներ Լոնտոնի մօտ, Քեռւի համբաւաւոր պարտէզներուն մէջ հասուցուած՝ Օմարի գերեզմանին վրայ աճող վարդենիէն, որմէ մասուրներ բերած էր՝ վարդենիներ աճեցնելու համար՝ յառուկ ուխտազնացութիւն մը Անգլիայէն Օմարի գերեզմանին Նիշարուր:

Բ

Խայեամի ներկայ համբաւին խոյացող շինուածը կը բարձրանայ ոչ թէ իր մաթեմաթիլի, աստեղագիտութեան, բնագիտութեան և բնազանցութեան վրայ զրած հատուններուն, այլ իր սակաւաթիւն քառեակներու հաւա-

քածոյին՝ Տիվանին վրայ, որ, հազիւ հատորիկ մը, անհունօրէն աւելի թանկադին է քան իր միւս գործերը՝ իրը գերազանց յայտնութիւնը իր մտքին ու սրտին ներքին շարժումներուն, որոնք միշտ աւելի կը հետաքրքրեն մեզ ու կը կապեն հեղինակին՝ իրը նմանակիր ու համազգած էակի մը քան գիտական ամենապերծ արգասիքները :

Երկնային մարմիններու չըջաններուն այդ դիտողը, մաթեմաթիլի, բնական գիտութեան կնճուոտ հարցերուն այդ խուզարկողը այլապէս խոռվիչ խորհուրդներ կը գտնէր մարդկային կեանքի չըջանին մէջ, այլապէս յուզիչ անյատակելի հարցեր՝ գոյութեան, չգոյութեան, բարիի, չարի, ցաւի, ուրախութեան առեղծուածներու մէջ։ Պարսիկի ու բանաստեղծի սուր զգայնութեան միացուցած հետաքնին միտք մը որ կանուխ առած էր գիտական ուրոքը՝ իր բազմազան ուսումնական հետազոտութեանց ընթացքին մէջ, համոզուած բնորոշական մը (deterministe), անկեղծ եւ ուժեղ նկարագիր մը որ կ'արհամարէ համակերպութեան կակուղբարձին վրայ հանդչեցնել յոզնած զլուխը, Օմար պատրաստ հող մը կ'ընծայէր անվեհեր սկեպտիկութեան, դառնասիրացնզպումի, մոայլ յոռետեսութեան։ Արդարեւ Օմարի պէս Արեւելքի եւ ոչ մէկ բանաստեղծ թափած է սաստկայոյդ բողոք եւ սուր երդիծանք չարամիտ, անողոք եւ անխելք երկնաքի՝ «Թէլէկ»ի՝ զէմ։ Իր ջախջախիչ հեգնութիւնը գարձուցած է հաեւ, առանց վախնալու մահմետական կրօնի աններող խստութենէն, կրօններու եւ աղանդներու մոլեսանցութեանց զէմ, որոնցմով կը կաշ-

կանդեն, կ'անաբեկեն մարդկային հոգին : Կոտոռն, վաճք ,
մզկիթ հաւասարապէս զգուանք կ'ազդեն իրեն, եւ իր ծաղ-
րանքին նոյնպէս նիւթ կը ՝ արարեն՝ ծայրայեղ Սո-
ֆիներու հոգեկան յափշտակութիւնները, անոնց զառան-
ցանքներն ու զառածանքները որոնց չատ անգամ կը յա-
ջորդէ կեղծաւորութիւն եւ աւելի մեծ անկում :

Արեւելքի այս Վոլթէոը՝ ինչպէս կոչուած է, աղատախոհ
մըն է որուն համար ծշմարառութեանց ծշմարտութիւնն է ա-
ծումի, կեանքի, ամբողջ կութեան դլխուն՝ փառումի, մահուան,
ոչնչացումի գարանակալութիւնը եւ վերջնական յաղթանա-
կը : Ասկէ՝ այն հեզնոտ արհամարհանքը զոր միշտ կ'ուղղէ
հեռուն չողացուցուած անզրգիրիմեան երանութիւններուն,
ա՛սկէ՝ այն անվերջ յեղյեղուած խրատը պէտի ի ետ եւ զէպ
ի առաջ նայելու լայն կարողութիւնը զսպելուեւ առձեռն
գտնուած արագս խոյս վայրկեանէն քամելու ինչ հաճոյք որ
կրնայ տալ, ցորչափ օրհասը չէ եկած իր ոտքին տակ
զգեանել, իր ճանկին մէջ ճզմել հէք ապրողը որ «մարդ» կը
կոչուի եւ որ ամենէն քիչ հաշտէ իր «մահկանացու» վերա-
գիրին հետ : Օմար գերազանցապէս ունի մահուան տեսիլը,
մահուան մօտակայութեան, ներկայութեան սուր զգացո-
ղութիւնը, որ՝ թուլութոյի համեմատ՝ խորունկ հոգիներու
յատկանին է : Օմարի քով ա՛լ յաճախանք մըն է ատ՝
ցաւտանջ : Մահը մօտն է, մահը քովն է, մահը իրմէ անբա-
ժան է, երբ զեղուհին հետ դալարիքի վրայ նստած է, երբ
զինին բաժակը լեցուած կը տեսնէ, երբ աստեղացան եր-
կինքը կը վերցնէ աչքերը, երբ զնտինը կը դարձնէ զանոնք

ու թափած վարդերը կը մտարերէ : Ասուա՛ր կը հետէ մահն
իր ստուերը անոր բոլոր մտածումներուն ու զգացումներուն
վրայ : Բայց եթէ կրօնազգած խառնուածք մը այդ անջըն-
ջելի ու բուականին զոյսւթեան պատճառը ի՛ր մէջ պիտի
զտնէր՝ իր մեղքը, ու սիրտի սփոփուէր անձնաչարչար խիստ
կրօնքի մը հաճոյքէն, աղատախոհ Օմարը իրմէ զուրս Բը-
նութիւնը, Բախսը կը դանէ յանցաւոր, եւ հաճոյքի կրօնքը
կ'ընտրէ ու կը քարոզէ, սիրտը լեցուած ամենազողար կա-
րեկցութեամբ տնկար տառապող մարդկութեան համար որ
բոնուած է իրերու եւ դիպուածներու աղետաւոր անփոփխե-
լի աղիաղիսումին մէջ, որմէ զի՞րքը մին կրնար զերծանել ոչ
աղերսանքներն առ երկինք որ անիմաց է կամ չարիմաց, ոչ
կրօնքները որոնք պատիր յոյսերով կը խարեն իր հիւանդու-
թիւնը եւ կը ծածկեն ծշմարտութիւնը, որ միայն ապուշ-
ներէն ու պակասամիտներէն պէտք է պահուի՝ կը զոչէ ար-
համարհանքով Օմար : Ինչպէս ֆիզիկ աշխարհի մէջ աւերը,
ապականութիւնը, անէացումը, նոյնպէս բարօյական աշ-
խարհի մէջ կեղծիքը, չարիքը անարդարութիւնը ցցուած
կ'երեւ ան չչքին, բայց այս տիրող մթութեան մէջ ու անոր
հակառակ : թէպէտ անյոյս, անվարձ, դարձեալ կ'ուղէ իր
արդար, ազնիւ կեանքին պայծառութիւնը ճառագայթել, եւ
որքան իր ջանքերը կը զօրին : լուծել ցաւի իշխանու-
թիւնը, ու ցաւ չզգացնել ոչ մէկ էակի :

Ճակատագրի զէմ բողոքի, ընդգումի այս աղաղակը,
ծաղըն ու ծիչազը որոնց կը բեկրեկի ան ստէպ, յանգրուզն
յարձակումները հաստառուած կրօններու զէմ : Եւ մահա-

ւանդ մթամած յոռետևութիւնը այս Սրեւելքի բանաստեղծին , մեծ անակնկալ մր եղաւ . Արեւմուաքի համար , երբ թարգմանութիւններու միջոցով ծանօթանալով անոր , զարմանքով դառ անոր մէջ իր ներքին էու թեան ամենչն խորունկ , ամենչն նուրբ զգայութիւնները . իր միտքը տանչող խոռվքը , իր սիրած կարատող անձկութիւնները . իր յուսահասութիւնը , իր հիւանդութիւնը , իր ճիշը փոխանակ սովորած Սրեւելքի պայմանադրական վարդերու եւ պլառուներու , ճարտարամիտ բառախաղութիւններու , այլարանութիւններու , տափակ զգոնութեան , առածաձեւ խրատներու եւ բարեգաշարկ համակերպութեան : Յոռետեսութիւնը որ մեր ժամանակներու ծերացած քաղաքակրթութեան , նրացած ջիղերու , զիտական խմորումին սեպհական արդիւնքը կը համարուէր , ինը դարեր առաջ արդէն Օմար համակուած էր անոր իսկական հիւթովը եւ մարմին ուսուկը ըրած իրեն , շատ կանխելով Պայրընն ու Շորէնհառուրը , նոր ատեններու այդ մեծահնչակ յոռետեսները :

Եթէ Պայրըն խտացուցած է յոռետեսութիւնը հետեւեալ տողերուն մէջ .

Հաշուէ՝ խինդերն՝ քու ժամերուգ բաժինը բուն ,
Համբէ՝ օրերդ որ չտեսան ցաւ .
Եւ զիտցի՛ր , ինչ որ եղած ալ ըլլաս զուն ,
Անկէ լաւ է չըլլալ ըլլաւ .

Խայեամ նոյնքան ուժեղ եւ վճռական կերպով արտայայտած է զայն արդէն ծիդ քառեակին մէջ .

Քանի որ մարդուս արդիւնքն այս եղտիւրին մէջ Ուրիշ բան չէ բայց միայն հոգով տանջուիլ կամ հոգի տալ Գոհսիրտան է որ աշխարհէս շուտ գնաց , Երջանիկ ա'ն որ բնաւ չեկաւ այս աշխարհ :

Խայեամի ինքնութիւնը եւ գերազանց արժանիքն է այս խիստ յառաջացեալ եւ մերօրեայ (moderne) կեանքի իմաստասիրութիւնը բերած ըլլալ իր գարուն որ ուժեղ հաւատքի , անպայման լաւատեսութեան զարն էր , եւ ազատախոհի սկեպտիկութիւնն ու ճակատագրականի յուսահատութիւնը հակադրել տիրող Սուֆի համաստուածականութեան բերկրապատար գերացումներուն , որոնց ազդած խանդէն ա'յնքան ոգեւորուած եւ գեղերփնուած է պարսկական բանաստեղծութիւնը :

Քիչ քաջութիւն պէտք չէր Օմարէ համար զիմազրաւել մէկ կողմէ պարսիկ մտքին համաստուածականութեան այս ընտելական եւ բնական բերումին դէմ , եւ միւս կողմէ յայտնեալ կրօնի՝ ուղղափառ մահմետականութեան՝ մեծագոր հաստատութեան դէմ , Բայց Օմարի մեծութիւնը կը կայանայ ճիշդ այդ մտքի անկախութեան եւ աներկեւդ նորախօսութեան մէջ , որ բացառիկ արժէք կը ստանայ մանաւանդ Արեւելքի զրականութեան շնականոն կամ բըռնադատ միակերպութեան մէջ :

Արեւելք՝ մոտաւոր անշարժութեան տիպար մը կը ներ-
կայացուի միշտ հակազրութեամբ անհանդչում Արեւմուտքի
հետ՝ ուր ամէն օր նորածնունդ յարափոխս պէսապէս
շարժումներ աղատօրէն զիբար կը խթեն։ Արեւելք կայուն
ու խարսխած կը ցցուի իր գարաւոր անցեալին կտակած
կրօններուն, աւանդութիւններուն, մոտածումներուն մէջ,
դիրք մը որ անայլայլ բաններու վեհութիւնն ունի, բայց
տիրազին է իր մահանանգոյննիրհռւմին մէջ։ Սակայն պատիր
երեւոյթ մըն է այս .որ շուտ կը ցրուի մօտաւոր ծանօ-
թութեան արջեւ։ Արեւելք ալ ունեցած է, եւ ունի միշտ
իր հոգեխոռվ մտածողները, իր հեստողները, իր հերձուա-
ծողները, որոնց միտքը հաստատուած վարդապետութիւն-
ներուն խիստ պատեանը պատուի զուրս սրացած է աւելի
խորունիկ, աւելի սուր հայեացք մը արձակելու տիեզերքի
յաւիտենական խորհուրդներուն։

Բայց առնվազագույք Արեւելքի մէջ հսկայական ոգորում-ներէ յետոյ տիրող խորհելու և Խօսելու ազատութենէն, թէքքենարու՝ կրօնային միաբանութիւններու մենացեալ ապահովութեան մէջ, կամ Համլէթանման սուտ խենթութեան մէջ, եւ կամ տիրող կրօնին հետ արտաքուստ հաշուտուող երկդիմութեան մէջ ապաստանած են, բիրտ ուժէ ջախչախուելով ամէն անգամ որ համարձակ տարածումի

Ճեռնարկած կամ հետեւողներու յարածուն խումբի մը ծնունդ տուած են :

Պարսիկ ժողովուրդը որ մօտաւոր Արեւելքէն մինչեւ
Հսդկաստան ապրող ժողովուրդներուն մէջ ամենէն բեղունն
եղած է մտաքի եւ արուեստի արտադրութեանց մէջ, եւ զիւ-
րաւ ստացած է ասոնց մէջ իր անվիճելի տիրապետու-
թիւնը բոլոր միւս ժողովուրդներուն վրայ՝ տալով անոնց
իր բառերը, իր բանաստեղծութիւնը, իր արուեստը, իր
քաղաքական յօրինուածը, զիւանագիտական կարգն ու սար-
քը, ամենէն ու մեզ, նորոգող, ինքնաւոր անհատները դուրս
բերած է իր մէջէն, եւ ամենէն բազմաթիւ զոհերը տուած
ուղղափառութեան եւ խիստ կրօնապետութեան մը բռնու-
թեան, Մոնղոլ, թաթար, թիւրք ցեղերը՝ թիրտ ուժով՝,
յամառ, տոկուն յատկութիւններով, համբերող, համակամ,
կարգապահ ժողովուրդներ ձեւացուցած են՝ խիստ դանդաղ
եւ պարզական իմացականութիւններով որոնց կաղապարին
համար կանխսորոշ հեշտ յարմարութիւն մը կ'ընծայէր մահ-
մետականութիւնը, հայտ նոյնը չէ կարելի ըսել Արիական
ցեղի այդ յառաջացեալ անդամին՝ Պարսիկին համար, որ ան-
հունապէս ճկուն, նուրբ, ժիր իմացականութեամբ օժտուած,
դարերու ընթացքին մէջ քաղաքական, մտաւորական աշխան
գործունէութիւն յայտ բերած, Զրադաշտականութեան նման
մեծ կրօնի մը ծնունդ տուած, չէր կրնար հաշտ ապրիլ մահ-
մետականութեան խստակազմ կաշկանդումն տակ որ արգե-
լիչ էր մտաւորական ամէն թափիչ. հայեցողական ամէն
նորութեանց բանաստեղծական ամէն խանդավառութեանց :



Այս կապերէն աղատագրուելու ճիգերուն մէջ պարսիկ միտքը երկու ներհակ ուղղութիւններով հակազդումներ ունեցաւ ուժի տարրեր աստիճաններով, Սոփիութիւնը եւ Աղատախոնութիւնը : Առաջինը , անհամեմատօրէն աւելի հզօրը , հինարմատը , համատարածը ու հեշտականը պարսիկ հակումներու . որ մինչեւ իսկ Սոփի հրահանդներու մէջ հըռչակուած մեծ կրօնաւորէ մը Պարսկաստանի տուաւ ամենէն ժողովրդական հարսաւութիւնը «Սէֆավի» թագաւորներու , համազօրէ արեւմտեան միստիկութեան , բայց աղջուած հնդկական փիլիսոփայութենէ , ճոխացած նոր-պղատոնական հայեցողութիւններէ , եւ գեղերանդուած արեւելեան բանաստեղծութիւնէ . իր հիմական վարդապետութիւնը միշտ նոյնն է , աստուածութեան միտութիւնը եւ ամենաթափանց բնութիւնը , որ տեսաների եւ անտես տիեզերքի ամէն մասերուն եւ մասնիկներուն մէջ սփոռուած է , եւ որուն կը նկրտի դառնալ եւ ընկլուզուիլ մարմնեղէն բանափի մէջ արտաքսուած հողին՝ աստիճանաւոր յառաջացումով ու մաքրացումով : Իր վախճանն է ոչնչացում Աստուծոյ մէջ (Փէնա Փ' իլլահ) որ միակ ճշմարիտ էռւթիւնն է : իսկ երբ կենդանութեան ատեն կը հասնի ճշմարիտ էռւթեան , կը հողեխառնի Աստուծոյ հետ եւ կ'աստուածանայ : Ասկէ կը հետևէր մէկ կողմէ հոգեկան անճառ բերկրանքներ , իսկ միս կ'զմէ դորձնականապէմ կեանքի ժուժկալութիւն , սրբութիւն , եւ ստոյիկեան անտարբերութիւն այս աշխարհի շատին կամ ուրախութեան , իսկ Աղատախոնութիւնը , որուն զերակատար ներկայացուցիչն է Օմար , բողոք մըն է թէ

Սոփիութեան հոգեկան յափշտակութեանց եւ մարմնական ժուժկալ խստակեցութեան գէմ , եւ թէ՛ ուղղափառ մահմետականութեան ձեւապաշտ կաշկանդումներուն գէմ . եւ վերադարձ մըն է կեանքի վայելումի վազբնջենի իմաստութեան՝ «Կեր , արք , եւ ուրախ լեր , զի ոչ զիտես զինչ լինելոց ես վաղիւ» , անվլրիպելի հետեւանք ճակատագրականութեան եւ մարդկային մտքի հասողութեան վրայ խոր տարկուանքի : Մէկը վաեմ արբշուութեամբ աստուածային հոգիին ներկայութիւնը կը տեսնէ ամէն էակի մէջ , ու ամենէն ստոր , չար , գարց գոյացութեան մէջ անգամ , եւ կ'ուրանայ մեղքի , պատիժի , ցաւի , չարի գոյութիւնը . միւսը գէթ ենթակայօրէն իրազգած այդ ամենուն իրականութեան ու անկարող անոնց տարագրումին , կ'ընդվզի ամենախնամ կամ ամանակարող երկնքի զաղափարէն , եւ համոյքներու գէմ կրօնքի իսխատկանոններէն ազատազրում կը խրատէ մարդկութեան . ինչպէս բժիշկը՝ ա՛լ դատապարտուած հէք հիւանդին :

Այս երկու գլխաւոր մտաորական շարժումներէն զատ դեռ կան շատեր , ինչպէս բանալիրականները (մութազիլ) որոնք բանականութեան անունով կը բողոքեն իրենց Ա . Գրքին անքննելիութեանը գէմ , հրաւեներու գէմ . ճակատագրականութեան գէմ որ Աստուծոյ անարդարութեանը կը յանզի , ընկերվարականները՝ կրօնական գոյնի տակ՝ մարզոց մէջ աստուածաղիր ոկզբնական հաւասարութիւնը վերահաստատել ուղող . որոնց նախատիպը կ'ընծայէ վերահաստատել ուղող . որոնց նախատիպը կ'ընծայէ Մազդակ՝ Զ. Դարուն մէջ , եւ վերջին վերերեւոյթը՝ Պազիները այս դարուս մէջ :

—(ԺԲ)—

Այս ամէնը ժպիրէ մոլորութիւններ միայն էին տիրող կրօսական իշխանութեան համար որ այդպիսի չարիքներու բարձումին համար միջոցներու բարակը չէր նայեր :

Եւ լեգէոն կը կազմեն այն պարսիկ բանաստեղծները , խորհողներն ու նորոգիչները որոնք խժդժական մահով տուժեցին իրենց աղանդաւորի ձգտումները , որոնք յաճախ վերարձարծումներ էին նախամահմետական ժամանակնեւ , բու մէջ մուտք գտած ու բնակաւոր դարձած հին Զրադաշտական , հելլէն , Հնդկական փիլիսոփայութիւններու , ինչպէս , օրինակի համար , մարդակերպութիւն , վերաբարձնացում (reincarnation) եւն : Այսպէս , 921ին մեծ անդթութեամբ խաչը հանուեցաւ Մանսուր Էլ-Հալլած , Էլ-Մուգկէտիր խալիֆայի օրով , ուղղափառ կրօնի զէմ մեղանչած ըլլալուն համար , զլխաւորապէս վասն զի բացազանչեր էր իր մէկ յափշտակութեան միջոցին «Անէ՛լ՝ հադդ» (ես եմ ծամարիտն) , թէեւ իր հետեւողներն ու հիացողները՝ յաջորդ միստիկ բանաստեղծները , Ֆէրիտ իւտ-տին Աթթար , Հաֆըզ եւ նմանները , հերոս մը կը համարին զայն՝ որուն միակ յանցանքն եղաւ այն թէ «երևան հանհց ծածկուած խորհուրդը» : Ասոր կ'ակնարկէ ծէլալէտին Ռումի իր «Մէսնէվի»ին հետեւեալ տողերուն մէջ .

« Ամէն ատեն որ անիրաւ դատաւորը զրչին կ'իշխէ , Մանսուր մը կը մահանայ կախազանին վրայ »

Նու իրեալ մը նոյնպէս կը նկատէ զայն Հաֆըզ բանաստեղծը զուելով .

—(ԺԹ)—

« Մանտուրներու պէս անոնք որ իրենց ըղձանքը վեր կը բռնեն , վեր կը հանուին խաչ , Զի եթէ այս ցաւատանջ փափաքին դարման մը փընտըսեն , չեն հասնիր անոր : »

Նմանօրինակ մահուան դատապարտուեցաւ Շէյխ Շիհապիտաւորին էլ-Մաքթուլ (մարտիրոս) « Լուսաւորութիւն իմաստասիրութեան » զրքին հեղինակը իրբեւ անաստուած եւ հին փիլիսոփայութեան հետեւող :

Սնոր համար է որ շատ մը պարսիկ բանաստեղծներ սքօղեալ ձեւերով , այլաբանական գարձուածքներու ծածկոյթին տակ , եւ մթին ակնարկութիւններու միջոցաւ կ'արտայայտեն իրենց միտքը , կամ կիսկատար ազատագրում միայն ցոյց կուտան տիրող կրօնական բմբնումներէն , եւ այսպէս փոքր շահեկանութիւն մը ունին արդի ընթերցողին համար , մինչդեռ Խայեամի մէջ խիստ քիչ են այն քառեակները որոնց մէջ տիրող իշխանութեան եւ կրօնին հետ համակերպութեան , կամ երկգիմութեան կը զիջանի , ու թերեւս առնք խոկ հալածանքի սուր տագնապի մը տանը զրուած ըլլան , կամ նոյն խոկ իր հիացողներուն յաւելուածները իրենց մեծարած վարպետին զործն ու յիշատակը փրկելու համար ուղղափառներու յարձակումէն :

Այս մէկ երկու բացառութիւններէն զատ , Խայեամ կը զարմացնէ մեզ իր մտածումներուն քաջութեամբը , եւ անգախ հարուածներովը ուղղափառութեան երեսին , որոնց մով կը սարսէ ամէն ինչ որ պայմանագրական է , աւանդա-

կան է , արտաքնայարդար է , որ մակերեսը միայն կը շօ-
շափէ կեանքին , առանց յուգելու անոր խորքը ու հոնկէ
բղիսեցնելու արդարութեան եւ գութի թարմ , մաքուր
ցայտքը : «Արդարութեան ձերմակ շապիկը»՝ հոգեռանդն
վերացումներէ» , «ազքատ տէրփիշութեան կապերտը՝ սուլո-
թանական չքեղութենէ» , եւ «հուղկահարին վեհանձն ողոր-
մածութիւնը»՝ ուղղափառին աղօթքներէն եւ պատուիրա-
պահութենէն անհամեմատ վեր կը դասէ , յիշեցնելով մեղի
թէ Պաղեստինի քաղցրողի քարողիչը միակը չէ Արևելքի
մէջ որ նիւթականացած կրօններուն մէջէն արտաքերել ու
վերակոչել ուղած ըլլայ հոգին որ կ'ապրեցնէ :

Դ

Թէպէտ Խայեամը բանաստեղծութիւնը այսպէս բարդուած
ու փարթամացած է կեանքի փորձառութեան ու իմաստա-
սիրութեան հարցերէ . իր քառեակներուն ուղղակի գիտումը
չէ իմաստասիրական դրութիւն մը հաստատել կամ կեանքի
նոր ըմբռնում մը բերել , Խայեամ , ընդհակառակն այս քառ-
եակներուն մէջ կ , ներկայանայ մեղի իբր հիմաթափ հո-
գի մը որ իր մտաւոր հետաքրքրութեամբ եւ հիւանդագին
յաճախանքով հալու մաշ եղած է հետօնուզելով , ֆառւթի
նման , բոլոր կրօնները , բոլոր վարդապետութիւնները եւ
հաստատելով միայն անոնց ամենուն դատարկութիւնը ,
եւ անզօրութիւնը գոհացում տալու իր մտքին , եւ այս-

պէս՝ անկարող կերտելու իր մտքին յատուկ եւ յարմար
կրօն մը , կը մնայ կրօնազուրկ քան անկրօն , իր հոգեկան
յարափոփոխ վիճակներուն մէջ ալեկոծուելով անդադար ու
իյնալով խորապէտ . մարդկային հակասութեանց մէջ , մերթ
կ'ընդլզի , կը հեգնէ , կը կատակէ , եւ մնրթ , — բայց
ո՞հ ո՞չափ քիչ — հաւատքի տաք չնչումէ . մը խանդաղա-
տած , սիրոյ՝ երջանկութեան կարելիութիւնը նորէն կը տես-
լանայ իր աչքին , կ'ընդհամարէ մաքուր հոգիներու կայան
մը վերնական , եւ ամենաներող՝ որովհետեւ ամենատիրող՝
միծ Հոգին : Ընդհանուր ներում , ասկէ պակաս չկրնար ա-
կընկաւել Խայեամ անկէ . զոր Դժոխքի ու յաւիտենական
տանջանքներու յարդարիչը ըրած են կրօնքները , Ահա իր
վեհոգի խօսքերը .

Խայեամ , մեղքի համար սուգն ի՞նչ է .
Եւ հոգերով տանջուելէ՝ քիչ կամ շատ շահն ի՞նչ է .
Անոր որ մեղք չգործեց , ներում չեղաւ .
Ներում մը մեղքի պատճառով եկաւ (գոյ) , հոգն ի՞նչ է :
(քառեակի իդ)

Կը կարծենք լսել մահուան անկողինէն գեռ սրախօս Հայ-
նէի խօսքը՝ «Աստուած պիտի ներէ ինծի , իր գործն է ատ »
(c'est son métier) : Նոյն զգացումն է , միայն աւելի պեր-
ճօրէն բացատրուած՝ ինչպէս կը վայլէ միօտիկի մը , զոր մեր
աննման նարեկացին կ'արտայայտէ քրիստոնէութեան պայ-
մանագրական ըմբռնումներէն հոգեսլաց վերացումի մը մէջ .

«Եւ տիրել քո համայնից՝ խնայել տայ քեզ ամենացուն» :

Այսպէս Խայեամ մտքի ամէն զնացքն ու կաքցը ունեցած է առանց մէկին կայանք տալու, Հետզհետէ համաստուածեան, աստուածեան, անձանչական, օրտող, բնորոշական, ճակատագրական, միստիկ, սկեպտիկ, այս ամենքն ալ կը թուի ըլլալ առանց ըլլալու շարունակօրէն ու միաբանօրէն, եւ այս բոլոր ձեւերուն մէջ կը թափէ իր մտածումներուն ու զգացումներուն յորդումները, բանաստեղծական երփնազան պատկերացումով։ Իր քառեակներուն մէջ եւ ոչ մէկ հետք կամ նշմարանք կայ կապւկցութեան կամ ամբողջական յօրինուածի մը մտադրութեան, եւ ամէն ջանք՝ անոնց մէջ կցորդութիւն մը եւ ներդաշնակ միութիւն մը զնելու դատապարտուած է արուեստակեալ, կեղծիկեղծ արդիւնք տալու։ Անոնց միակ կապն ու կեզրոնը Խայեամի ալեկոծ հոգին է բիւրակիր։ Իր քառեակները հաւաքող ու հրատարակողները «տիվանի» դասական կարգաւորութիւնը տուած ըլլալով անոնց (որ զուտ զիպուածական հանգամանքէ մը կ'առաջնորդուի, այն է յանգերուն վերջին զրէն, որով «էլիֆանզ վերջացող քառեակներէն ետքը կուգան «պէ»ով վերջացողները եւ այսպէս այրուբենտկան կարգով) մենէ ընդ միշտ ծածկուած է անոնց արտադրութեան կարգը, եւ անհարելի դարձած է ստուգել Օմարի մտքին յառաջատութիւնը։ Այսու հանգերձ անվիճելի է թէ այդ քառեակներէն զուրս ցատող ողին յաւէտ բողոքողի, ազատագրողի ողին է, ուստի հեգնութիւնը, դառն բողոքը, ու երկի զներուն զէմ մարտնչումը անոնց ամենէն յատկանշական հանգա-

մանքը կը կազմին։ Քառեակներուն դրեթէ մէկ երրորդը նուիրուած են անկախութիւն տալու երկի զներէ ու հոգերէ, Դժոխքի երկիւղ, Դատաստանի երկիւղ, վաղորդայնի հող, անցեալի աւաղանք, անդրշիրիմեան գոյութեան երկիւղ, անդրշիրիմեան չգոյութեան երկիւղ։ Իսկ ուրիշ մաս աը ուղղուած է ծալլերլու Սօֆիական վարդապետութիւնները (քառեակ ԾԵ, ՃՃՇ եւայլն) եւ կրօնքի պայմանագրական կանոնադրութիւնները եւ արգելքները՝ ինչպէս օրինակի համար գինիի արգելքը։ Այս նկատումով՝ զինի խմելու յորդուները որոնք այնքան յաճախ կը յեղյեղուին։ Հրաւէրներ չեն այնչափ անձնատուր ըլլալու շուայառութեան, որքան անմիտ արգելքէ մը ազատազրուելով՝ մտքի անկախութիւն ցոյց տալու։ Իրօք ալ Խորասանի մէջ, հոն ուր մտաւոր գործունէութեան կեդրոններ կային, եւ մեծ բշխաններու տուններ ուր գումարումներու մէջ կը պատուէին բանաստեղծութիւն, սրախօսութիւն, իմաստափրութիւն եւ երաժշտութիւն, հոն գինին այդ նրբացումին բնական գործակիցն էր բայց ոչ գաեհիկ գործիք մը նիւթական վայելքի։ Հը քառեակը լիովին կ'արգարացնէ այս դատումը։

Թէպէտ զինին հարամէ, բայց սակայն թէ ո՛վ կը խմէ եւ յետոյ ի՞նչչափ ու զարձեալ որո՞ւ հետ կը խմէ։ Ոմէն ատեն որ այս երեք պայմաններն ուղիղ ըլլան՝ ըսէ՛ Ո՞վ զինի խմէ թէ որ իմաստուն մարդը չխմէ։

Պէտք չէ մոռնալ նաև թէ զինիի գովքը Արեւելքի մէջ ինչպէս Պարսկաստանի մէջ բանաստեղծական առձնոնպատրնչպէս Պարսկաստանի մէջ բանաստեղծական հանգան մէկն է որուն մէջ բաստ՝ նոյն իսկ անվրիպելի նիւթերէն մէկն է որուն մէջ

իր տաղանդը պէտք է փայլեցնէ ամէն ոք որ բանաստեղծ նը-կատուելու յաւակնութիւն ունի, ինչպէս մեր օրով Անդղիոյ համալսարաններուն մէջ զրագրտութեան բարձր աստիճան առնելու հետամտող մը պէտք էր զրել լատիներէն ոտանաւորներ, Ռուսակի (ժ դար) որ մահմետական Պարսկաստանի առաջին մեծ բանաստեղծը կը նկատուի ընդհանրապէս եւ «Սուլթանի շայխրան» (բանաստեղծներու Սուլթանը) կոչուած է, Խայեամին նման խանդավառ զովքը զրած է զինիի, հետեւեալ տողերով որ բառական ակնայայտնի նմանութիւն կը ցուցնեն Խայեամիններուն, որոնք Ռուսակիի տողերէն զար մը յետոյ զրուած ըլլաւո՞լ՝ ասոնց վերյուշումը կրնան նկատուիլ (տիս լթ և ձժջ).

Բն' ը ինծի այդ զինին որ իր զաւաթին մէջ հարած սուտակ է գորդես,
Գոզգես վարդեջուր է, վարդէն զտուած՝ մաքրութեանը
համար.
Իր քաղցրութիւնը քունի պալասանին պէտք կ'իջնէ արթ-
նախոնչ աշքերուն վրայ:
...Եթէ զինի չըլլար՝ բոլոր սրաերը անբեր, ամայի
եւ անապատ կ'ըլլային,
Բայց եթէ մեր կեանքի վերջին չունչը մարած զացած
ըլլար, զինիին տեսքը ետ պիտի թերէր զայն,
ՈՌԻՑԱԿԻ

Եթէ զինիի պաշտանքը աւելի ծայրայեզօրէն եռանդուտ
տողերու մէջ ոգած է Խայեամ, թերեւս ներելի ըլլայ հետեւցնել թէ միշտ ճշգորէն հաւատարիմ միացած չէ իր կա-

նոնադրա ատշաճ չափի, ընկերութեան, պատեհի երբեակ պայմաններուն. եւ անկարելի չէ որ կեանքի հոգերէ, խը-ռովիչ հարցերէ, մաշող անդամումներէ աղատարար զինին հետզհետէ աւելի մնձ տեղ մը բոնած ըլլայ Խայեամի երախտագէտ սրտին մէջ, բայց ապահովագէս ան անձնատուր եղած չէ անոր գործնական պաշտանքին այնքան որքան իր տաղերուն մէջ կը պարծենայ: Իր ջով ծերութիւնը եւ բացառապէս երկայն կեանքը (որ հաւատի կերպով հասած է ութսունի, եւ եթէ հաւատանք աւանդութեան, անցած է հարիւրը) արգէն լի եւ բաւական հերքում մըն են զեղիս զինհարութեան ամբաստանութեան, եւ մինչեւ կեանքին աւարտը իր պայծառ իմացականութիւնը՝ զինովի անասնացան: Անակրէոն՝ նոյնպէս զինիի գովասան մը՝ նոյն ամբաստանութեան ենթակայ եղած է, որուն լաւ պատասխանած են թէ գլթ իր տաղերը զինովութեան մէջ զրուած չեն կըրնար ըլլալ: Վերջերս՝ Խայեամի Անգղիոյ մէջ գտած տնօրինակ պաշտումը, յարուցած խանդավասութիւնը նեղսիրտ եւ աւելի նեղմիտ պարսկագէտ քննադատի մը զայրոյթը եւ աւելի նեղմիտ պարսկագէտ քննադատի մէջ ուրիշ բան չաեսշարժած է, որ կը հաստատէ Խայեամի մէջ ուրիշ բան չաեսնել եթէ ոչ խմել-խմել-խմել, ու ոչ բնաւ խորունկ խորհիւ: Իրեն համեմատ, ալեւոր մոլի զինեհար մըն է Խայեամ, կիսախուփ աշքերով, քայլայած մարմինով, խանդարուած ըղեղով, որուն զողղղացող ձեռքերը հազիւ կը զօրին չըտկելու զիտակը եւ ուղելու երկնքի աստղերուն, ուր չգըտ ներ իմաստ, եւ որուն կուրացած աշքերը հողէ կուժ մը միայն կը տեսնեն մարդուս մէջ, Քննադատութիւն մը, որ

անդամ մըն ալ կը հաստատէ սա ճշմարտութիւնը թէ մարդ միայն իրեն հաւասար կամ իրմէ բարձր մտքէ մը կրնայ հասկցուիլ : Կրկին եւ կրկր առայնամ զրած է քառեակներ որոնք կ'ապացուցաննն թէ իր իմացականութիւնն է տիրողը , եւ՝ գինին՝ ծառան , եւ ոչ թէ հակառակը . իմացականութիւնն է որ խոնջած իր խոկանքէն . ընկճուած իր անգաճումներէն , կը կանչէ հլու ծառան՝ գինին՝ խաղաղելու . քնացնելու զինքը , ինչպէս Սաւուղ՝ իր Դաւիթ ծառան ու քնարը : Ճ՛ քառեակին մէջ ինքն իսկ կուտայ ճիշդ այս լուծումը .

Այս առելորդախոյդ իմացականութեանու երեսին —
Տուու մը զինի նետեմ այնպէս որ քուն ընեմ :

Եւ եթէ այս տողերը բաւական չեն . ընթերցողը կրնայ չուտով փարատել տարակոյսները՝ զիմելով միայն իթ . եւ ձէ քառեակներուն : Նոյն իսկ կրնայ ըսուիլ թէ Խայեամի մէջ միտքը չափազանց տիրող եղած է . եւ սիրտը , կամ գէթ սրտին ամենէն տիրական հզօր զզացումը՝ Սէրը՝ խիստ թեթև զեր մը ունի իր կեանքին մէջ . եթէ պէտք է զատել սա զարմացնող պարագայէն թէ իրեն վերագրուած 158 քառեակներուն հազիւ հինգը զուտ սիրային կրնան նկատուիլ (Ժ. ԿԱ. ԿՊ. ՀԱ. ՂԴ) եւ զեռ այս Հինգն աչ մտաւորականներկայացումն են Սիրոյ . եթէ ներելի է այսպէս ըսել : Որչա՞ փ տարրեր են մեր Սիրոյ երգիչին Քուչակիտաղերը . գուրդուրանքի , զորովանքի , սիրոյ ողջակիզումի այն տնիսառն մեղեղին երկարածիզ , որուն մէջ սիրտը լոկ կը

բարբառի , առանց ո եւ է օտար միջամտութեան : Անկարելի է չտեսնել թէ Քուչակ սրտովը կ'ապրի մինչ Խայեամ մտքովը ու մտքին հետ կ'ապրի . սիրտ եւ միտք՝ երկու անհունութիւններ , հաւասարապէս կարող՝ ամբողջ կեանքեր լեցնելու եւ կեանքեր սպառելու :

Խայեամի գործն ալ — ինչպէս ուրիշ հեղինակներունը — կը պարունակէ իր մէջ անվրիպելի բաժինը իր նախորդներուն , իր շրջեակին , իր ժամանակին ազգեցութեան : Ռուտակիի վերյիշումը արդէն մատնանշեցինք , նոյնպէս ցուցուցինք Պարսկաստանի մէջ իմաստասիրական տիրող գաղափարներուն ազդեցութիւնը , մանաւանդ մարմնափոխութեան վարդապետութեան , որ այնքան խորհրդաւոր քառեակներ ներշնչած է Խայեամի : Պէտք է նաեւ նշանակել համայն Ասիոյ ստացուածքը եղող կարդ մը առածածեւ ազգացի աստվածութեան մէջ ինչ է թէ մէկ տարի ըլլանք կամ մէկ օր , կեցուր զինիի գաւաթը յառաջ քան որ Մինք բրուտներու աշխատանոցին մէջ կուժ ըլլանք :

Այս քառեակին դիխաւոր գաղափարը կը գտնենք Հարիբի Արար բանաստեղծին սա տողերուն մէջ .

Եւ մի՛ կորսնցներ ուրախութեան առիթը ,
Զի չես զիտեր թէ մէ՛կ օր պիտի ապրիս թէ մէկ տարի և

(Ա է լա թէտը՝ վուրսար ևս սուրուրի գիւմա
թէտրի և եկվմին քա'իյշիւ ևս տանրա ։)

Գաղափարը նոյնն է, բայց յօրինումը միշտ կը կրէ Խայ-
եամի ինքնատիպ հանձարին զերականց դրոշմը : Եւ իրօք,
պարսիկ բանաստեղծներու մէջ չկայ մէկը որ Խայեամի
մտքի անկախութիւնը, ուժեղ ինքնութիւնը, պայմանադրա-
կան ձեւերէ ազատագրումը յայտ բերէ: «Պիւլպիւլ եւ կիւլ»
խիստ քիչ կ'երեւան իր քառեակներուն մէջ, եւ անոնցմէ
բացակայ է արեւելեան շատարանութիւն, ու վարդապետա-
կան անհամութիւն, ինչպէս Սաատիինը: Խայեամի քառեակ-
ները, ընդհակառակն ։ Նոր ժամանակներու կատարելապիպ
հնչեակի մը պարզութիւնը, յստակութիւնը, զերազոյն խտու-
թիւնը, կորովը ունին, եւ ձեւի բովանդակ յղկումն ու
արուեստի յարդարանքը ցոյց կուտան, եթէ զուրս ձը-
գինք քանի մը հետեւակներ որոնք շատ հեղ կրկնակներ են
նոյն պատկերը կամ հոգեկան վիճակը արդէն արտայայտող
լաւագոյն քառեակներու, հաւանօրէն ձախաւել հիացողնե-
րու յաւելուածներ լուսանցքին մէջ՝ ուրկէ յետոյ ապրդած
են ընազրին մէջ: Այսպիսի յաւելումներ, որոնք արդէն
կամկածելի են Ոքսորոտի Պօտեան մատենադարանին հնա-
գոյն ձեռադրին մէջ (դրուած 1460ին Շիրազ) որ միայն
158 քառեակ կը ճանչնայ, անհեթեթ թիւերու յանդեցու-
ցած են Խայեամի քառեակները՝ յաջորդող ձեռադրիներու
մէջ, ինչպէս, օրինակի համար, այն ձեռադրին մէջ զոր զոր-
ծածած է ֆրանսացի թարզմանիչը Պ. Նիքոլա եւ որու մէջ
800 քառեակի բազմայօդ եւ յայտնապէս անհարազատ ար-

տայայտութիւնը կը տրուի Խայեամի նուրբ եւ սուր հան-
ճարին, անոր որ քառեակի ամենասեղմ ու ամենահակիրծ
ձեւը նախընտրած է եւ լի ու բաւական դատած իր սրտին
ու մաքին բովանդակ յայտաբերումին համար :

Այս ձեւը զոր տարամերժօքն գործածած է միայն Խայ-
եամ՝ ծագում առած է արաբ բանասեղծներէ, ինչպէս կը
ցուցնէ «րուպայի» (քառեակ) անունն ալ որ արաբերէն է
եւ կը նշանակէ քառեակ, բայց պարսիկ բանաստեղծները
իւրացուցին զայն առանձնայատուկ չափ մը տալով անոր.
Եէյին Ապուսայիտ պին Ապուլ Խայր (մեռած 1049) առաջինը
եղած է զայն ներմուծող պարսիկ գրականութեան մէջ
իրը զերակատար զործիք մը արտայայելու միստիկ նուրբ
մածումներ բանաստեղծական զոնագեղութեամբ ։ Արդէն
անուրանալի է արաբ գրականութեան ազդեցութիւնը
պարսկականին վրայ՝ արաբ տիրապետութենէն ի վեր, երբ
բառերու մեծ մթերք, զրական ձեւեր, աստուածաբանու-
թիւն, կրօնական մեկնաբանութիւն եւ սկոլաստիկ իմաս-
տասիրութիւն մտան պարսիկ գրականութեան մէջ արաբա-
կան աղբիւրներէ, սակայն առանց այլայլելու պարսիկ միտքն
ու հոգին, որոնք մնացին միշտ պարսիկ, արբական ցեղի
յատկութիւններով, նուրբ, անհանդարտ, հեգնող, երեւակա-
յուտ և խանդու: Բազմաթիւ են այն պարսիկ հեղինակները
որոնք արաբական ազդեցութեան տակ՝ արաբերէն լեզուով՝
րայց պարսիկ ողիով զրեցին, ու արաբական գրականու-
թիւնը հարստացուցին, ինչպէս իպն իւլ Մուքաֆֆա,՝ աշ-
շար, իպն Քիւթէյայ, եւն, եղած են նաև պարսիկ հե-

ղինակներ որոնք թէ' արար եւ թէ' պարսիկ լեզուով զրած են, եւ «Զու' լ լիսանէյն» (երկու լեզուներու տէր) կոչումը ստացած: Աւանդութիւն մէ ուշան թէ Խայեամ ալ զրած է արաբերէն ոտանաւորներ որոնց հետքը չէ գտնուած սակայն: Իր «Ալճեպաւան»ն մէայն ծանօթ է իր արաբերէն զրուած:

Եթէ այսպէս քառեակի արտաքին ձեւը արաբականէ ծագում առած է, և այսամի քառեակներուն չափը եւ կշիռը իսկապէս պարսկական է: Պարսկաց մասամբ ցեղակից զըրացի Հայ ազգն ունի անոր նման չափ մը, որ զիւրին զուգակշիռ մը կ'ընծայէ եւ չուտով ճանչցնել կուտայ Խայեամի տաղաչափութեան գաղտնիքը եւ ըմբռնել անոր նուրբ ու փափուկ երաժշտութիւնը, մինչ եւրոպացի թարգմանիչները յուսահատ ճիզերէ յետոյ՝ անձեռնեաս զաւանած են ինքզինքնին թափանցելու անոր գաղտնիքին: Անզղիացի պարսկապէտ մը Խայեամի քառեակներուն մէջ 24(!) տարրեր չափերու գոյութիւնը կը հաստատէ լրջօրէն: Իսկ Institut de France-ի արեւելեան լեզուներու բաժնին ուսուցիչ մեծ պարսկապէտը Կարսէն առ Թասի՝ «Մանթըքի թ-թայրաի թարգմանիչը, եւ «Միւսլիմ երկիրներուն լեզուաց տաղաչափութիւնը» զրքին հեղինակը՝ իր բացարձակ անկարողութիւնը խոստովանած է այս քառեակներուն չափը հասկնալու: Թէպէտ պարսկերէն ոտանաւորներ վերլուծելու ճարտարութեանը զրայ քիչ վատահութիւն չունէր:

Այդ չափը պարզապէս մնը հայկական չափն էս սա տարրերութեամբ որ տողը, փոխանակ չորս անզամներու, երեք ան-

դամներ ունի միայն: Ճիշդ հայկական չափին պէս, բաց ի վերջինէն, իւրաքանչիւր անգամ երկու վանկէ մինչեւ չորս վանկ կրնայ ունենալ: Զորս վանկով անդամը լեցուն անդամ մըն է, եւ իւրաքանչիւր պակասաւոր անդամի յաջորդը պէտք է լեցուն անդամ ըլլայ: Այսպէս հետեւեալ պէսպի-սութիւնը կ'ունենանք.

2—4—3

2—4—4

4—4—3

4—3—4

3—4—4

4—2—4

Չափի այս պէսպիսութեամբ քառեակը կը զերծանի տաղտորդ ազգելէ, եւ զարմանալի զիւրաթեքութիւն մը կը ստանայ: Բառեակին ուրիշ մէկ յատկութիւնը կը կայանայ երրորդ տողին յանգին աղատութեանը մէջ, մինչ առաջին երկուքը նմանայանդ են, եւ երրորդին չեղումէն յետոյ չորսորդ՝ վերջին տողը՝ կուգայ համակերպիլ յանգին, եւ ասյգէս թէ յանգով եւ թէ իմաստով շեշտել ու աւելի աղղեցիկ ընել առջի երկու տողերուն առաջաղթած իմաստը կամ պատկերը, Երբեմն րուն յանգը տողին մէջ կը հանդիկամ պի, եւ տողը կ'աւարտի անփոփոխ վերջաւորութիւնով մը որ «ըլամիֆ» (վերջամնաց) կը կոչուի: Օրինակ մը աւելի լաւ կրնայ բացատրել յանգի այս առանձնայատկութիւնը որ տարրօրինակ հնչականութիւն մը կուտայ տողին.

Տերեապ | ի եկ րուի միւս իահի րեփ
Տեր թերսէի | հւարը իիի սա իահի րեփ
Խօշպաշ նետանի | եկ իինա անետէի
Մէջ նուշ նետանի | ի իինա իահի րեփ.

Խայեամի տաղերուն տուած հաճոյքներուն փոքրագոյնը չէ այն նուրբ ներդաշնակութեան հեշտանքը զոր կ'ընծայէ քառեակներուն սաղաչափութեամբ կտարեալ զիտակցութեամբ ընթերցումը իր բնազրին լեզուով, որ իրաւամբ կուշուած է Սրեւելքի իտալերէնը՝ իր փափուկ և քաղցրալուր հնչումով :

Ե

Եթէ Խայեամ իր գիտութեան ու մանաւանդ Գուրանի մեկնարանական հմտութեան ազդած պատկառանքով եւ բարձր չրջանակներու մէջ վայելած պաշտպանութեամբ կրցած է զերծանիլ հալածանքէ եւ յայտնի թշնամանքէ իր ժամանակակիցներու կողմէ որոնց արմատացած նախապաշտումներուն հետ բնաւ փափկութեամբ չէ վարուած . իր գործը եւ իր յիշատակը սակայն նշաւակ եղած են յաջորդ սերունդներու բուռն հակառակութեան եւ դատափեսումին :

Երկու հատուած իր ժամանակին ամենէն մօտաւոր թուականով զնանատութերու, զաղափար մը կրնան տալ Խայեամի հայրենակիցներուն զգացումներուն վրայ՝ իր բանաստեղծութեան նկատմամբ :

Նէճմ-իւտ-տիրն Ռազիէն է առաջինը . որ 1223ին զրած «Միրսատ-իւլ-իպատ» դրֆին մէջ կ'ըսէ հետեւեալը .

« Եարդս սահմանուած է իրկու իլ եւ ոչխարներու պէս մոլորական վիճակէ հասնիլ մարդկութեան աստիճանին . եւ

թողուլ անփութութիւնը որով մարդիկ գիտակ կը լինին աստանօրի կեանքին արտաքին երեւյթներուն . իսկ անհոգ կը մնան հանգերձեալ զեանքին նկատմամբ . եւ դարձեալ ախորժիքի եւ կերքերու ուժը զնել ճշմարիտ ճանապարհին վրայ : Բայց այն զժբախտ իմաստասէրներն ու նիւթապաշտները որոնք այս երկու բարիքներէն ալ զրկուած են . զացած, զառանցանքի մէջ ինկած ու մոլորած են, հետեւելով զրոյի մը որ իրենց մէջ հոյակաւոր է իր տաղանդով . իմաստասիրութեամբ . եւ գիտութեամբ , եւ այդ մարդն է Օմար Խայեամ : Իր անպայման անպատկառութեան եւ ապականութեան վրայ զաղափար մը ունենալու համար կը բաւէ իր յօրինած սա տաղերը կարգալ .

« Այս չրջանակին որ պարունակն է մեր մուտքին ու ելքին .
« Ոչ սկիզբը ոչ վերջը յայտնի է
« Բ'չ մէկը այս աշխարհիս մէջ կ'ըսէ մնզի ճշմարտորէն
« Թէ ուրկէ կուգանք կամ ուր կ'երթանք » :

« Մեր ստեղծողը, երբ բնութեան ընթացքը սահմանեց,
« ինչո՞ւ ենթարկեց զայն նուազումի ու ֆճացումի .
« Եթէ տգեղ զուրս եկաւ ան . ո՞վ լ պատախանառու իր կերպարանին համար .
» Եթէ զեղեցիկ զուրս եկաւ, ինչո՞ւ թոյլ տրուեցաւ կորուսի երթալ » :

Ահա այս է «անպայման անպատկառութիւնը» Խայեամի .
Ապահովագէս զեռ զարեր պէս էին որպէսզի շնորհ գտնէր,
ո՞չ, զերադաս համարուէր անկեղծ, լրջամիտ տարակուսանքը
կոյր հաւատքէ կամ կեղծիքէ :

Երկրորդ հատուած մը՝ իպն-էլ-Քիֆթիի (մեռած 1248) «Թարգիս-իւլ-Հիւքէմա» (Պատմութիւն իմաստնոց) գրքէն։

Ս Սոփիները՝ իր (Խայեամի) տաղերուն մէկ քանի տառաւ կան իմաստներուն հետ կրցած են համաձայնիլ, եւ իրենց իմաստասիրութեան մէջ մտցնել, եւ իրենց հրապարակայինու տառանձնական գումարումներուն մէջ վիճիլ անոնց վրայ։ Բայց անոնց բուն՝ ներքին իմաստը խայթող օձ մըն է Սուրբ Օքնչին։ Սակայն իր ժամանակի մարդոցմէ անարգուելով իր կրօնքին համար, եւ գօղարկած գաղտնիքները հրապարակուելով, վախցած է իր կետնքին համար, եւ սանձահարած իր լեզուն ու գրիչը։ Ուխտագնացութիւնը կատարեց ո՛չ բարեպաշտութենէ. այլ երկիւղէն, եւ երեւան բերաւ։ իր ամենէն անմաքուր գաղտնիքներէն մէկը։ Երբ իր քաղաքը դարձաւ ուխտագնացութենէն, առաւետ եւ երեկոյ ազօթատուն կ'երթար եւ կը ծածկէր իր գաղտնի մտածումները, որոնք, սակայն, ի յայտ կուզային։ Հաւասարը չունէր աստեղագիտութեան եւ իմաստասիրութեան մէջ, եւ իր գիտութիւնը առակի կարդ անցած էր, Երանի՛ թէ պահպանած ըլլար իր բարի անոնը։

« Իրմէ կան խուսափուկ տողեր որոնց թաքուն իմաստը դուրս կը թափանցէ քօղարկումէն , եւ որոնց յղացումին ակնազբիւրը ապականուած է իրհնց գաղտնի դիտումներուն պղտորութենէն : »

Ուրիշ մը : «Ծիյաղ իւշ-Շիւէրա» (Դրախտ բանաստեղծներու) համեմատաբար նոր առեններ գրուած (1748) աւելի յառաջ կ'երթայ եւ անչէջ հուրերու դատապարտեալ մը կ'ընէ Խայեամը :

« Կեանքին սկիզբը խիստ օրինապահ էր եւ բարեպաշտ՝ իր կրօնքին մէջ, բայց վերջի օրերը մեղադրանքի և նվթարկեց ինքինքը, զի ծիրանի զինի խմեց գիտութեան ըմպանակէն, եւ շարունակ զինեհար ու անզգայացած էր : Կ'ըսեն թէ իր մահու ընէն ետքը, մայրը շարունակ ողբերով ու արցունքներով կ'աղերսէր Սստուծոյ ներել անոր, Գիշեր մը Օմար իր մօրը երեցաւ երազին մէջ, եւ սա քառեակը ուղղեց իրեն.

« Ո՞վ զու որ կը հատնիս մէկուն համար որ կ'այրի ու արժանի է այրելու .

« Ո՞ւ սու ո՞ր ճարակ պիտի ըլլաս Դժոխվի հուընթուն :

«Մինչեւ ե՞րբ պիտի շարունակեն աղօթել — Ազորմէ՛ Օմարին
«Քեզի՞ կը վիճակի Աստուծոյ ներողութիւն սորվեցնել» :

Եւ վայրագ մոլեռանդութեան այս ապօռշ գիւտոր՝ այս
քառեակը մտցուած կը տեսնենք Օմար Խայեամի հարիւ
բաւոր պարսկերէն ձեռագիր եւ վիմագիր օրինակներուն
մէջ իր զմայլելի տաղերուն սկիզբը. կա' մ պարզամիտ գիւտ-
րահաւանութեամիր եւ կա' մ խղճամտութեան հաշիւով մը,
որպէս թէ հեղինակին ու իր մօրը իրենց արժանաւոր «հուրն
յաւ իտենից»ի մէջ ապահով տեղաւորումէն յետոյ միայն
ներելի ըլլար անոր ամպարիշտ տաղերուն ընթերցումին
ձեռնամուխ ըլլաւ :

Այս ամէնը կ'օգնէ հասկնառ ու այն մթօւթիւնը. սոյն բազ
մոռացութիւնը որուն մէջ թողած էին Պարսիկները հազուա-
զիւտ մտաւորական բանաստեղծը եւ իր գործը՝ այն պահուն
երը Եւրոպա եւ Ամերիկա ամենչն նուրբ եւ կիրթ ճաշակ-
ներուն վայելքն է իր գործը, եւ խանդու պաշտանքի ա-

ուարկայ՝ իր անունը : Ֆիցգերլետ՝ անզղիացի թարգմանիչը՝ հաւանական կը նկատէ թէ Պարսկաստանի դեսպանն ի Փարիզ, որուն առաջ կտրդացուեր և այնամէն քանի մը տողեր՝ բնաւ իսկ կարդացած չըլլայ Խայեամ , եւ ինքն իսկ Շահը՝ իր վերջին այցելու թեան ատեն Անդղիա, երբ հիացումով կը յիշուէր իրեն Խայեամի անունը , ցուցուցան էր թէ կ'անգիտանար այլպիսի պարսիկ բանաստեղծի մը դոյութիւնը : Արեւ ելքի մէջ պաշտօնապէս իրը պարսիկ զասական բանաստեղծ ձանչցուած են Թիրառուղի՝ Հաֆրզ, Սաատի, եւ Շեմսի Ռէպրիզ (Ճելալէտին Ռումի) : Ասոնք են այն հեղինակները զորս ամէն կրթեալ Պարսիկ ապահովաբար ուսումնասիրած է , եւ հաւանօրէն զոց զիտէ, գէթ հատուածներով , իսկ Խայեամ դեռ հոն հազուագիւտ հետաքրքիրներու միայն միայն ծանօթ կը միայ , ծանօթութիւն մը որ անոր իսկական արժէքին գնահատումէն շատ հեռի է :

Տարօրինակ հակազրութեամբ մը՝ եւրոպացի թարգմանիչներն են որ Խայեամի գործն ու հանճարը չողացուցած են , զուրս հանելով զայն մոռացութենէն որուն մէջ թաղած էին զինքը իր հայրենակիցները , քիչ մը Շէյքսպիրի նման զոր զերման թարգմանիչներ հօկայական հանճարի մը պատկանաւոր զիրքին բարձրացուցին : Պէտք է խոստովանի նաեւ թէ Խայեամի թարգմանութիւնները ճիշդ «հոգեբանական վայրկեանին» ներկայացուեցան եւրոպայի : Գիտութեան յառաջդիմութեամբ եւ մանաւանդ հանրական ընտելացումով՝ նախկին ամուր հաւատքի հիմերը խարխրած , բնորոշականութիւնը (détermintisme) ամէն կարգի

իրողութեանց մէջ ամենէն անխար վարդապետութիւնը ճանչցուած , տիեզերքի վախճանը անճանաչելի դատուած . յունետեսութիւնը ամէն ազնիւ հոգիի մէջ ըռւնուած , ու յետոյ յոզնութիւնը ամէն «զուր ջան , անօպուտ վաստակօէ — Նարեկացիի բառով — տիեզերքի գաղանիքին թափանցելու , եղականօրէն պատրաստ հող մը մը կ'ընծայէին Արեւելքի հինաւուրց հիասթափի եւ հեշտահրաւելք բանաստեղծին հմայքին . եւ այսօր տպագրութիւն տպագրութեան կը յաջորդէ անդադր , Խայեամի ուսումնասիրութեաննութիւնուած յօդուածներ՝ ամէն ամսաթերթերու մէջ լոյս կուզան հետզհետէ , եւ ամէն քտղաք (Անդլիոյ ու Ամերիկայի մէջ) ուր մտաւորական շարժում կայ՝ կը պարծի իր «Խայեամ-Քլիւպ»ով :

Մրանսայի մէջ Կարսէն տըթափի (1857) եւ յետոյ Ռէշտի ֆրանսական հիւպատոս Նիքոլա (1868) , Գերմանիոյ մէջ Ֆօն Համմըր (1818) , իսկ Անգլիոյ մէջ Ֆիցգերլետ (1858) առաջիններն եղան իրենց թարգմանութիւններով — մասնակի կամ ամբողջական — Խայեամը ծանօթացնող իրենց երկրին :

Այս թարգմանութեանց մէջ երկուքը միայն Նիքոլայինը եւ Ֆիցգերլետինը , ամբողջական են կամ ամբողջական տըպաւորութիւն մը տալ կը յաւակնին . եւ կ'արժեն մասնաւոր ուշադրութեան առարկայ ըլլալ :

Նիքոլայի թարգմանութիւնը . թարգմանութեան սխալներէն զատ , երկու մեծ թերութիւններով արատաւորուած է , բնագրին անհարազատութիւնը եւ Նիքոլայի անձնական մեկնութիւնները , առաջնորդուած թերեւս իր պարսիկ բարկամէն որուն հետ ըրած էր Խայեամի ընթերցումը ,

Պարսկաց մէջ խիստ տարածուած սովորութեան համեմատ,
որով իրենց հեշտութել Սովի վարդապետութեան կը յար-
մարցնեն, այլաբանական առումներով, Խայեամի յանդըգ-
նութիւնները Նեփոլա կը յամառի Խայեամի մէջ տեսնել
ո՞չ թէ ազատական մը, սկեպտիկ մը, եւ Եպիկուրեան մը ինչ-
պէս տառական առումով յայտնի Կ'երեւի, այլ միստիք մը որ
Սաքիի, Գինիի փոխաբերութեան տակ քօղարկած է Աս-
տուածութիւնը, ճիշդ ինչպէս Հաֆրզի հիացողները փոխա-
բերաբար առնելով կը մեկնեն թէ «կուռք»ը Սատուած ինքն
է, «գինետուն»ը՝ մենաւոր աղօթարան մը, «Դեղուհիին
գեղեցկութիւն»՝ զերագոյն էակին կատարելութիւնն է,
«խոպոպներ»ը՝ իր փառքին ծածանումներն են, «այտին վրայ
ծին»ը անտեսանելի միութեան կէտն է, եւ այլն։ Կրնանք
հասկնալ պարսիկ գրագէտներու փոյթեռանդութիւնը կար-
ծեցեալ ամրարշատութեան դատապարատութենէն ազատելու
և իրենց ըմբռնումներուն համաձայնեցնելու իրենց հայ-
րենակցին գործը, բայց դժուար է հասկնալ թէ ինչպէս
Նեփուայի նման Սրեւմութքի մը՝ որ առանց կանխակալ
կարծիքի կամ մտահաճութեան կը վերծանէ այդ քառեակ-
ները՝ կրնայ այդքան քիչ յոտակատես ըլլալու այդքան քիչ
թափանցել անոնց բացայայտ ոգին։

Թարգմանիչներուն ամենէն մեծը եւ արուեստագէտը Ֆից-
ձէրլու՝ ինքը՝ երբեք զո՞չ էղած այդպիսի պատրանքի
մը, եւ իր ըմբռնումն ու գնահատումը Խայեամի գործին ու
հոգիին՝ շատ աւելի համոզիչ են։ Արուեստագիտորէն ալ,
Ֆիցձէրլու գործը՝ թարգմանութեանց մէջ հազուագիւտ

յաջողութիւն մըն է, ոչ միայն ցոլացնելով բնագրին բուն
ոգին եւ գունագեղ ոճը, այլ մասնաւորապէս կերտուած
չափով մը անզլիերէնին մէջ պահած ըլլալով պարսկերէն
քառեակներուն չափին ու կազմուածքին համազօր կերպով
անոնց բոլոր ներդաշնակութիւնն եւ հմայքը, այնպէս որ
Քարլայլի պէս դժուարահաւան քննադատներ իսկ չեն վա-
րանած յայտարարելու զայն կատարեալ գոհար մը, որ նոյն
իսկ բնագրէն անկախ, անզլիական գրականութեան բահ-
րագոյն արտադրութեանց հետ կրնայ մրցիլ եւ ապրիլ։
Անհակասելի է թէ առանց Ֆիցձէրլու, Խայեամի այսօր
աղդած հիացումն ու խանդր անգլօ-սաքսոն ցեղերուն մէջ՝
անկարելի էր որ ներկայ համեմատութեան հասնէր, եւ Խայ-
եամի անձն ու բնագիրը այնքան անյագ հետաքրքրութեան
առարկայ ըլլար։ Սակայն Ֆիցձէրլու գործին՝ բնագրին հետ
հարեւանցի բաղդասաւութիւնն իսկ երեւան կը բերէ սա ի-
րողութիւնը թէ շատ հեռու է այն պարզ կամ հարազատ (բա-
ռացի կերպով) թարգմանութիւն մը ըլլալէ, ինչ որ արդար
ըլլալու համար Ֆիցձէրլու նկատմամբ, ինքն ալ չէ մտադրած
երբեք։ Ֆիցձէրլու, Խայեամի քառեակներէն զատելով ու զը-
մելով անոնց իսկակիւթը (իրեն համեմատ) եւ ներշընչուելով
ֆրզ, Շահի եւ ուրիշներու գործերէն որոնց ընթերցումովը
պարապած էր, ճարտարահիւս, կապակցեալ յաջորդութիւն
մը յօրինած է քառեակներու, որոնք իրարու կը հետեւին
հմաստի կաղրով եւ աստիճանաւոր զարդացումով իր քառ-
իմաստի կաղրով յաճախ պատիկ մողայիկներ են, պատկեր մը, ի-
եակները յաճախ պատիկ մողայիկներ են, պատկեր մը,

մաստը՝ Խայեամի մէկ քառեակէն քաղուած, ուրիշ մը՝ մէկ տարբեր քառեակէ, ամբողջը մէկտեղ ձուլուած, ներդաշնակուած, եւ երբեմն ինքն՝ ~~ու~~ տողով մը ուժգնացած։ Ֆիցճերըլտի գործին այս արուեստականութեանը վրայ վիճելու իրաւունք չունինք, քանի որ արդիւնքը՝ ուժեղ եւ կենդանի՝ այնքան գերազանց յաջողութիւն մը եղած է։ Եւ քանի որ հեղինակին հոգին ու պարսկական գունաւորումը կատարելապէս կը հաղորդուին անգիտացի ընթերցողին։ Ֆիցճերըլտ ինքն իսկ կ'ըսէ ։ «Ինչ գնով որ աւ ըւլայ, բան մը պէտք է կենդանի ըլլայ, նոյն իսկ մարդուս անձնական փոքրագոյն կեանքին հոգեշնչումովը եթէ բնազրին մեծագոյն կեանքը չկրնար պահել։ Լաւագոյն է կենդանի ճնձուկ մը քան խոտալից արծիւ մը»։ Երեւելի պարսկագէտի մը ուղղած մէկ նամակին մէջ՝ Ֆիցճերըլտ կը գրէր դարձեալ. «Զուարծութիւն մըն է ինչի՝ ուղածիս պէս համարձակօրէն վարուիլ սա Պարսիկներուն հետ, որոնք (իմ կարծիքով) բաւական բանաստեղծ չեն մարդու վախցնելու համար այդպիսի ազատ վարմունքներէ, եւ որոնք իրօք քիչ մը արուեստի պէտք ունին յղկուելու համար»։ Այս սկզբունքով տոգորուած՝ բնաւ վարանած չէ կարել, թափել ու ձու ելու, ի վնաս Օմարի բնիկ պարզութեան, որ, ինքն ալ կը խոստովանի, ա՛յնքան էական յատկութիւնն է Խայեամի։ Մերիւս տարբեր կերպով կարելի չէր մերօրեայ վերարտադրում մը լնել արուեստագիտական՝ ԺԱ. դարու Արեւելքցի բանաստեղծ մը փոխադրելու համար Արեւմտեան լեզուի մը մէջ ութ գարերու փոփոխութեանց եւ տարբեր միջավայրի

մը պահանջումին համեմատ։ Սակայն միշտ կը մնայ պէտքը՝ ճշգրիտ տառական անայլայլ թարգմանութեարք ճանչնալու բուն խորհող—բանասականութիւնի, որ « երկու անէութեանց միջեւ վայրկեան մը» եկաւ այս աշխարհու, զգաց անոր խոռվանքը, եւ թովեց զայն քերթուածով։ Գիւնիով ու զեղուհիով։

Հայ ընթերցողներու համար այս պէտքը լեցնելու սահմանուած է այս թարգմանութիւնը։

Գ. ՓԱ.ՈՒ.ԱԿ

Օ ՄԱՐ ԽԱՅԵԱՄԻ ՔԱՅԵԱԿՆԵՐԸ

Ա

Եթէ քու պաշտամունքիդ մարգրիտներովը երբեք համրիչ չեմ չինած,
Եթէ մեղքի կեղոը երեսէս երբեք չեմ սրբած,
Այսու հանդերձ անյոյս չեմ ես գթութենէդ,
Անոր համար որ երբեք Մէկը երկուք է՝ չեմ ըսած ։¹

Բ

Եթէ գինետան մը մէջ ծածուկ քեզի հետ խօսիմ :
Լաւ է այդ՝ քան առանց քեզի Մեհրաբին³ առջեւ երկրպագութիւն
ընել .
Ո՛ զ զու առաջինն ու վերջինը համօրէն արարածներու,
Կ'ուզես՝ այրէ՝ դուն զիս, կ'ուզես՝ սիրէ՝ :

9

գ

Որչափ կրնաս , մի' այպաներ գինովցողները .
Մէկդի' դիր կեղծիքն ու խարեբայութիւնը .
Եթէ այսուհետեւ քու կեանքէդ կը խնդրես անդորրութիւն
Մէկ վայրկեան մը ձեռքէ մի' ձգեր խոնարհները :

Դ

Որչափ կրնաս , եւ ո'չ մէկուն ցաւ մի' պատճառեր .
Քու բարկութեանդ հուրին վրայ ո'չ մէկը մի' նստեցներ .
Եթէ յաւիտենական հանգիստդ կը փափաքիս .
Ցաւակրէ' միշտ ու մի' ցաւցըներ ո'չ մէկը :

Ե

Որովհետեւ ոչ մէկը կ'երաշխաւորէ քեզի վաղորդայն մը .
Հիմա հրճուեցուր սիրով հիւանդ այս սիրտդ .
Գինի խմէ' լուսնին լուսով ; ո'վ լուսնեակս զի լուսինը
Ընդերկա՛ր մեզ պիտի փնտոէ ու չպիտի գտնէ :

Զ

Գուրանը զոր Գերագոյն Բանը կ'անուանեն,
Զայն մերթ ընդ մերթ՝ ո'չ շարունակ՝ կը կարդան .
(Բայց) բաժակին գծերուն վրայ քերթուած՝ մը կը բնակի
Զոր ամէն տեղ ամէն ատեն կը կարդան :

Է

Ահա մենք ու գինի ու գինետան նստարան ու աւեր օճախ ,
Անփոյթ՝ փրկութեան յոյսին ու տանջանքի երկիւղին ,
Հոգի ու սիրտ ու բաժակ ու հագուստ , գինիի մրուրով լեցուած ,
Անկախ՝ հողէ , հովէ , հուրէ ու ջուրէ :

Ը

Այն է լաւն այս ժամանակումս որ քիչ մարդ բարեկամ ունենա .
Ժամանակի մարդոց հետ հեռուանց յարաբերութիւնն է լաւ .
Այն անձը որ ամէն բանի մէջ քեզի նեցուկ կը թուի .
Երբ իմաստութեան աչքը բանասւ քու թշնամիդ ա'ն է :

Թ

Այս կուժը ինծի պէս ցաւագին սիրահար մըն էր ,
Եւ ի խնդիր էր զեղանիին դէմքին .
Այս կանթը զոր անոր պարանոցին վրայ կը տեսնես ,
Զեռք մըն է որ սիրականին պարանոցին վրայ էր :

Ժ

Վա՛խ վա՛յ այն սրտին որուն մէջ կրակ չկայ ,
Որ սրտագրաւի մը սիրովը չէ տառապած .
Այն օրն որ դուն առանց սիրոյ կ'աւարտես ,
Վատնուած օր ատկէ աւելի չունիթ դուն :

ԺԱ.

Այսօր որ երիտասարդութեանո եղանակն է ,
Գինի կ'ուզեմ , որ ան իմ ուրախութիւնն է .
Մի՛ այպաներ զիս եթէ կծու է . կծու անոյշ է
կծու է անոր համար որ իմ կեանքս է ան :

ԺԲ

Այսօր ձեռքդ չի հասնիր վագուան .
Եւ վազորդայնիդ հոգածութիւնը տրտմութենէ զատ ուրիշ բան չէ .
Մի՛ վազներ այս վայրկեանը , եթէ սիրտդ մոլորած չէ ,
Զի կեանքի մնացորդին արժէքն անյայտ է :

ԺԳ

Այժմոր աշխարհիս համար երջանկութեան կարելիութիւն կայ ,
Ամէն կենդանի սիրտ անապատի ըղձանքը ունի .
Ամէն ոստի կրայ Մովսէսի ձեռքը կ'երեւայ .
Ամէն սիրքի մէջ Յիսուսի շունչին արտաքուրումը կայ :

ԺԳ

Եթէ մէկու մը համար՝ ձշմարտութեան ոստին պտուզը չէ հասունցած ,
Պատճառն այն է որ ուզիղ չի գնար ձանապարհին մէջ .
Ա. մէն ոք որ ձեռքը զարկած է այդ ճիւղին ,
Այսօրը երեկուաննման կը ճանաչէ ու վազորդայնը ինչպէս օրն
առաջին :

ԺԵ

Երկնքէն աւելի վեր, իմ հոռիս, առաջին օրը.
Պնակիտ ու գրիչ, Արքայութիւն ու Դժոխք փնտոնց .
Բայց ըստ ինձի Ուսուցիչը՝ ուղիղ դատումով.
«Պնակիտ ու գրիչ, Արքայութիւն ու Դժոխք քու մէջդ են :»

ԺԶ

Ելի՛ր ու զինի տուր, միթէ ժա՞մ է խօսելու .
Վասն զի այս զիշեր քու պատիկ բերանդ իմ օրապահիկս է .
Ինձի այտիդ պէս վարդագոյն զինի տուր,
Վասն զի իմ հրաժարման ու խտս քու խոպաներուդ պէս լեցուն է
ուրբներով :

ԺԷ

Վարդին երեսին վրայ գարնան շունչն անուշ է .
Մարգագետնին շուքին տակ սիրականին դէմքն անուշ է
Երէկուան վրայ որ անցաւ ինչ որ ըսկս անուշ չէ .
Ուրախ եղի՛ր, եւ երէկուան վրայ մի՛ խօսիր, վասն զի այսօն
անուշ է :

ԺԷ

Մինչեւ ե՞րբ ծովուն երեսը հող զարնեմ .
Զզուած եմ կոատան կոապաշտներէն .
Խայեամ, ո՞վ ըստ թէ Դժոխք պիտի լինի .
Ո՞վ գնաց Դժոխք ու ո՞վ եկաւ Արքայութենէն :

ԺԹ

Որբեցողը որ բաժակին բաղկացնող մասերը գինիի համար կազմեց,
Զայն ընաւ հաւանութիւն չի տար խորտակել .
Այսպէս փափուկ գլուխ ու ոտք ու ձեռքի մատներ
Որո՞ւսիրոյն համար կազմեց եւ որմէ՞ ոխ առնելու համար խորտակեց :

Ի

Ինչպէս ջուրը գետին մէջ ու ինչպէս հովը դաշտին մէջ ,
Մէկ օր մըն ալ անցաւ կետնքիս շրջանէն .
Երկու օրերու հոգը միտքս երբեք չզբաղեցուց,
Այն օրը որ չէ եկած եւ այն օրը որ անցաւ :

իԱ

Քանի որ իմ գալս ինծի չեղաւ օրն առաջին,
Եւ այս անփափաք մեկնիլս արդէն սահմանուած է .
Ելի՛ ու մէջքդ լաւ պնդէ՛, ո՞վ աշխոյք մատուուակ,
Զի աշխարհիս թշուառութիւնը գինիի մէջ պիտի ընկղմնմ :

իԲ

Խայեամ որ իմաստութեան վրաններ կը կարէր,
Յաւի քուրան ինկաւ ու յանկարծ այրեցաւ .
Ճակատագրին մկրատն անոր կեանքին պարանը խղեց .
Ցոյսի միջնորդը երգի մը փոխարէն զանի ծախեց :

իԳ

Խայեամ, մեղքի համար այս սուզը ի՞նչ է .
Ու ցաւ կրեէ շանը (քիչ կամ շատ) ի՞նչ է .
Գթութիւնը մեղք չզործողին համար չեղաւ ,
Մեղքի պատճառով գթութիւնը (աշխարհ) եկաւ . ցաւն ի՞նչ է :

իԴ

Ճգնախուցին, մետրէսէին ու վանքին ու սինակոկին մէջ
Կը զանուին Դժոխքէ վախցողնեւն ու Արքայութիւն փնտուղ-
ները .

Ան որ Աստուծոյ զաղանիքներուն տեղեակ է ,
Այդ սերմեն իր հոգւոյն խորը բնաւ չցանեց :

իԵ

Եթէ զարնան եղանակին՝ հուրիակերպ էակ մը
Մարգի մը եզր՝ գաւաթ մը լեցուն զինի տայ ինծի ,
— Իրա՛ւ, թէպէտ խոսքս ամննուն կոշտ պիտի թուի . —
Շունէն ցած րլւամ եթէ այնուհետեւ արքայութեան անունը
արտասանեմ :

իԶ

Գիտցի՛ր որ հոգիէդ պիտի զատուիս .
Աստուծոյ զաղանիքներուն վրագոյրին ներսի կողմը պիտի երթառ ,
Ուրա՛խ եղիր . չես զիտեր թէ ուրկէ եկար .
Պինի՛ խմէ . չես զիտեր թէ ուր պիտի երթառ :

իկ

Ես քուն եղայ . իմաստութիւնն ինձի ըստ ,
Թէ քունէն ոչ ոքի չծլեցաւ երջանկութեան վարդը .
Ինչո՞ւ կ'ընես այն բանը որ մահուան զուգեակն է .
Դինի խմէ' . զի ընդերկա՛ր պիտի քնանաս ,

ի՛օ

Հոգիս ըստ ինձի . «Ներշնչեալ գիտութեան ըղձանք ունիմ .
Սորվեցուր ինձի՝ եթէ ձեռնհաս ես » .
Ըսի՝ «Ելիփ ըսէ' , ա՛լ բան մի՛ ըսեր ¹⁰
Եթէ տունը մարդ կայ , մէկ բառ բա՛ւական է , ¹¹

իժ

Դաղտնիքի քողէն ներս ոչ մէկուն ճամբայ չկայ .
Հոգիին իսկութեանը մասին մէկը տեղեակ չկայ .
Հողին ծոցէն զատ ոչ մէկ կայան չկայ .
Դինի խմէ' , զի այսպիսի խօսքերու վերջ չկայ :

լ

Սաոր անձերէ խորհուրդը պէտք է ծածուկ պահուի ,
Եւ գաղանիքները անմիտներէ պէտք է ծածուկ պահուին .
Խորհէ՛ մարդոց հետ ամէն ըրածիդ վրայ .
Զգոյշ պէտք է ըլլալ ըոլոր մարդոցմէ :

լ՛օ

Առաջուց զրուեցաւ ինչ որ պիտի ըլլայ .
Անդաղրում զրիչը անփոյթ է բարիին ու չարին .
Առաջին օրուան մէջ տուաւ ինչ որ կայ .
Մեր ցաւ ըւտել ու ճգնիլը զուր է :

լ՛օ

Վարդերու եղանակին , գետափը ու մարդին եղերքը ,
Մէկ երկու երեք ընկերով ու հուրիկերպիկ խաղակցով մը ,
Յառա՛ջ բեր բաժակը , զի այգուն խմիչքը խմողները
Հանգիստ են մզկիթէն ու անկախ սինակոկէն :

լ. Պ.

Երկինքը մեր մաշտծ մարմինէն կուլուած զօտի մըն է .
Զինունը մեր թափած արցունքներէն զոյացած (զետ մըն) է .
Դժոխքը կայծ մըն է մեր անօգուտ մորմոքումէն կազմուած .
Դրախտը վայրկեան մըն է մեր անդորր ժամանակէն (կազմուած) :

լ. Դ.

Կ'ըսեն՝ Անուշ է Աղենի դրախտը հուրիներով .
Ես կ'ըսեմ՝ Անուշ է խաղողի ջուրը .
Սա կանխիկը ա՛ռ ու ձեռք քաշէ՛ այդ ապառիկէն ,
Զի թմրուկի ձայնը , եղբա՛յր , հեռուէն անուշ է :

լ. Ե.

Գինի խմէ՛ , զի հողին տակ բաւակա՛ն պիտի քնանաս ,
Առանց մտերմի , առանց բարեկամի , առանց ընկերի ու կնոջ .
Զգո՛յը կեցիր , մէկուն մի՛ ըսեր սա ծածկուած զաղանիքը . —
Ամէն թառամած կակաչ (նորէն) չպիտի ծաղկի :

լ. Զ.

Գինի խմէ՛ , զի յաւիտենական կեանքը ա՛յս է ,
Բուն աբտազրոյթն այս է երիտասարդութեան շրջանէն .
Վարդերու եղանակը ու զինի զգլիսած ընկերներ .
Ուրախ եղի՛ր վայրկեան մը , զի կենդանութիւնը ա՛յս է :

լ. Է.

Գինի տո՛ւր , որ վիրաւոր սրտիս սպեղանին է .
Ան է քաղցր ընկերը սիրով բոնուածներու .
Իմ սրտիս համեմատ , մէկ ումզի մը մրուրը լաւագոյն է
Բան երկնականարը որ տաշտն է աշխարհիս գանկին :

լ. Ը.

Գինի կը խմեմ ու հակառակորդները աչէն ձախէն
Կ'ըսեն՝ Մի՛ խմեր զինի զի թշնամին է զենին .
Քանի որ զիտեմ թէ զինին զինին թշնամին է .
Վաւլա՛հ կը խմեմ զի թշնամին արիւնը խմել հաճոյ է :

Մէ

Անոնք որ հաւասոքի հիմունքը կեւծիքի վրայ կը դնեն ,
Կուգան եւ հոգիի ու մարմինի մէջ խտիր կը դնեն .
Ես նորէն զինիքի փարշը այն ատեն մէկդի կը դնեմ
Երբ՝ իբր թէ աքաղաղ ըլլայի՝ զլխուս վրայ սղոց դնեն :

ՄԸ

Մարմինները որ կը բնակին այս երկնքի կամարը ,
Իմաստուններուն տարակուսանքի պատճառներն են .
Նայէ՛ որ իմաստութեւն թելին ծայրը ձեռքէդ չփախցնես .
Զի խորահմուտներուն անգամ զլու խը կը դառնայ :

ՄԹ

Ես այն մարդը չեմ որ ոչնչացումէս ինձ վախ բերեմ ,¹⁵
Զի այն կէսը ինծի աւելի անուշ կուգայ քան այս կէսը
Հոգի մըն է զոր ինձ Աստուած փօխ տուած է ,
Կը յանձնեմ երբ յանձնելու ժամը զայ :

ԻԴ

Ճգնախուցին, մետրէսէին ու վանքին ու սինակոկին մէջ
Կը զանուին Դժոխքէ վախցողներն ու Սրբայութիւն փնտող-
ները .
Ոհ որ Աստուծոյ գաղտնիքներուն տեղեակ է ,
Այդ սերմէն իր հոգւոյն խորը բնաւ չցանեց :

ԻԵ

Եթէ զարնան եղանակին՝ հուրիակերպ էակ մը
Մարդի մը եղը՝ գտամթ մը լիցուն զինի տայ ինծի ,
— իրա՛ւ, թէպէա խօսքս ամենուն կոշտ պիտի թուի , —
ո՞ւ նէն ցած ըլլամ եթէ այնուհետեւ արքայութեան անունը
արտասանեմ :

ԻԶ

Գիտցի՛ր որ հոգիէդ պիտի զատուիս
Աստուծոյ գաղտնիքներուն վարագոյրին ներսի կողմը պիտի երթաս :
Ուրա՛խ եղիր . չես զիտեր թէ ուրկէ եկար
Գինի՛ խմէ, չես զիտեր թէ ուրկ պիտի երթաս :

ԽԵ

Շիշ մը գինի եւ սիրականին շուրթը եւ մարզին շուրթը .
Այս ամէնն ինձի կանխիկ եւ քեզի՝ ապառիկ դրախտը .
Ոմանք Դրախտի , ոմանք Դժոխքի սահմանուած են . (կ'ըսեն) .
Ո՞վ գնաց Դժոխք եւ ո՞վ եկաւ Դրախտէն :

ԽԶ

Ո՞վ դու որուն այտը վայրի վարդին ձեւովն է յօրինուած ,
Քու երեսդ թափուած է ինչպէս Զինաց կուռքերը .
Երէկ քու սիրակու նայուածքդ Բաբելոնի Շահին տուաւ
Ասպեսն ու Դղեակն ու Փիլլ ու Զօրքն ու Թաղուհին : ¹²

ԽԵ

Քանի որ ամէն կեանք կ'անցնի , ի՞նչ է Պաղտատ ու ի՞նչ է Բահլ . ¹³
Ցորչափ բաժակը լեցուն կ'ըլլայ . ի՞նչ է անուշն ու ի՞նչ է դառն .
Դինի՛ խմէ , զի ինէ ու քենէ ետքը այս լուսինը բաւական ատեն
պիտի անցնի
Վերջին օրէն առաջին օրն (ամսուն) եւ առաջինէն վերջինը :

ԽԸ

Անոնք որ արմաւի անապակ գինին կը քաշեն ,
Եւ անոնք որ գիշերն ի բուն Մեհրապին մէջ աղօթքի են ,
Ոչ մէկը ցամաքը չէ , ամենքն ալ ջուրին մէջն են .
Մէկը (միայն) արթուն է , միւսները քուն են :

ԽԹ

Այս միտքը որ Երջանկութեան ճամբուն մէջ հետախոյզ կը շրջի ,
Օրը հարիւր անգամ կ'ըսէ քեզի .
« Եկլամուտ եղի՛ր , ժամանակիդ այս մէկ վայրկեանին մէջ ,
Թէ զուն չես այն խոտը որ կը քաղուի եւ վերստին կը բումի :

Մ

Անոնք որ իմացականութեան եւ քննութեան գերի են ,
Գոյցութեան ու չգոյութեան անձկանքին մէջ կորնչեցան .
Դնա՛ զու . ո՞վ պարզամիա , եւ խաղողին ջուրն ընտրէ ,
Զի պարզամիտները աղոխներ են չամիչներուն (քով) :

ՄԱ

Իմ գալէս երկրագունաբն օդուտ էեղաւ
Եւ մեկնելէս անոր գեղն ու տեղը չաւելնար :
Եւ ոչ մէկէն երկու ականջներս չլուցին
Թէ այս գալս ու մեկնիլս ի՞նչ բանի համար եղաւ :

ՄԲ

Սիրոյ ճանապարհին մէջ պիտի ջնջուինք ,
Ճակատագրի ճանկին մէջ պիտի խորտակուինք .
Ո՞վ քաղցրագէմ Սաքի : Պու ծոյլ մի՛ նստիր,
Դինի՛ տուր զի հոզ պիտի դառնանք :

ՄԳ

Հիմա որ երջանկութենէ անունը լոկ կը մնայ ,
Տհաս գինիէ զատ ոչ մէկ հասուն բարեկամ չի մնար ,
Գինիի գաւաթէն ետ մի՛ քաշեր բերկրալից ձեռքդ,
Այսօր որ բաժակէ զատ ձեռքդ բան չի մնար :

ՄԴ

Քալող զրչին գծածը երբեք ուրիշ գոյն չի փոխուիր,
Հոգով մաշիլը լեարզն հատցնելէ ուրիշ արդիւնք չունի .
Եթէ բոլոր կեանքիդ մէջ արիւն խմես ,
Կաթիլ մը չաւելնար քան այն որ (սահմանուած) է :

ՄԵ

Ո՞վ սիրո՝ մի՛ փնտուեր կարեվեր հոգիներու ընկերութիւնը ,
Մի՛ զբաղիր յափշտակեալ հոգիներու հրայրքովը .
Տէրզիչներու ճանապարհին (տրդարութեան) շապիկը զգեցիր
Գուցէ ընդունելի զառնաս (Աստուծոյ) ընդունականներուն :¹⁴

ՄԶ

Անոնք որ բնութեան մասնիկներ՝ երկինքը կը զարդարեն .
Կուգան ու կ'երթան եւ բնութեան միջոցաւ նորէն կուգան .
Երկնքին փէշին եւ Պետնին զրպանին մէջ
Արարածներ կան որ ցորչափ Աստուծած չմեռնի՝ պիտի ծնին

Ծկ

Անոնք որ հաւատոքի հիմոնքը կեղծիքի վրայ կը դնեն .
Կուգան եւ հոգիի ու մարմիի մէջ խափի կը դնեն .
Ես նորէն զինիի փարչը այն ատեն մէկդի կը դնեմ
Երբ՝ իբր թէ աքաղաղ ըլլայի՝ զիխուս վրայ սղոց դնեն :

ԾԸ

Մարմինները որ կը բնակին այս երկնքի կ' մարը .
Իմաստուններուն տարակուսանքի պատճառներն են .
Նայէ՛ որ իմաստութեն թելին ծայրը ձեռքէղ չ' ախցնես .
Զի խորահմուսներուն անգամ զի՞ս իր կը դառնայ :

ԾԹ

Ես այն մարդը չեմ որ ոշնչացու ոէս ինձ վախ բերեմ ,¹⁵
Զի այն կէսը ինծի աւելի անուշ կուզայ քան այս կէսը .
Հոգի մըն է զոր ինձ Աստուած փոխ տուած է .
Կը յանձնեմ երբ յանձնելու ժամը դայ :

4

Այս կեանքի կարաւանը խորհրդաւոր կ' անցնի .
Զանա՛ բռնել վայրկեանը որ բերկրանքով կ' անցնի .
Սա՛ քի, ընկերներուդ վաղորդայնին հոգովը ինչո՞ւ կը տանջու իս .
Գինիի բաժակը տո՛ւր, զի գիշերն ահա կ' անցնի :

ԾԱ

Ալեւորած գլխովս՝ քու սէրդ զիս վարմը ձգեց .
Եթէ ոչ՝ ուրկից իրար հանդիպեցան իմ ձեռքս եւ այս բաժաւ
կը գինիի .
Սրբականս խորտակեց այն հրաժարման ու խոր զոր միտքու ընել
տուաւ .
Ու եղանակը պատուեց այն հանդերձը զոր համբերութիւնը կարեց :

4Բ

Թէպէտ զինին (մեր երեսին) քօղը պատուեց,
Ցորչափ հոգի կրեմ՝ չպիտի զատուիմ գինիէ .
Ես զարմանքի մէջ եմ մնացած զինի ծախողներուն վրայ
թէ իրենց ծախածէն լաւազոյն ի՞նչ պիտի գնեն .

49.

Այդքան չնորհք ու բարութիւն ի սկզբան ինչու եղաւ,
Ու բերկանքի ու նազանքի մէջ իմ պահուիլս ի՞նչու եղաւ.
Հիմա համակ սիրտս ճմլել կը ճգնիս,
Բայց ես ի՞նչ մեղք գործած եմ, նորէն կ'ըսեմ՝ ի՞նչ եղաւ:

50.

Մտքիս մէջ հուրիակերպ կուռքերու ըղձանքը թող ըլլայ,
Զեռքիս մէջ ամբողջ տարին խաղողի ջուրը թող ըլլայ.
Ինծի կ'ըսեն՝ «Աստուած քեզի զղջում տայ»,
Ան չի տար ինքնին, ես չեմ ըներ, հեռու ըլլայ:

51.

Դինետան մէջ լուացում չէ կարելի բայց միայն զինիով,
Եւ այն անունը որ արագուած է՝ չի մաքրուիր.
Ուրա՛իս եղիր, զի մեր ժուժկալութեան քօղը
Այնպէս պատռած է որ ա՛ւ չի կարկտուիր:

52.

Տան մը երդիքին վրայ տեսայ մարդ մը առանձին
Որ կաւը կը կոխկրտէր ու զայն կ'արհամարէէր.
Այն կաւը խորհրդաւոր լեզով անոր ըստւ.
«Գիտցի՛ր որ զուն ալ ինծի պէս բաւական պիտի կոխկրտուիս»

53.

Անուշ օր մըն է եւ օդը ոչ ջերմ է ոչ ցուրտ,
Անձրեւը վարդենիին երեսէն փոշին համակ լուացածէ,
Պլազուլը պահլաւիկ լեզուով զեղնած վարդին
Շարունակ աղերս կը թափէ թէ գինի պէտք է խմէ:

54.

Գլխուդ փորձանք գալէն առաջ,
Հրաման տո՛ւր որ վարդագյոյն գինի բերեն.
Դուն ոսկի չես, ո՞վ անգէտ պակասամիտ, որ քեզ
Հողին տակ զնեն ու վերստին լոյս հանեն:

կթ

Հոդ տարէք՝ գինիի բաժակով ինձ ուժ տալ
Եւ սաթանման զեղնած դէմքս յակինթի պէս ընել .
Երբ մեռնիմ երթամ, գինիի մէջ լուացէք զիս,
Եւ որթի փայտէն դազաղիս տախտակ ըրէք :

Հ

Ո՞վ Շահ, Զակատագիրդ Խոսրովի գահուն քեզ վիճակեցուց
Եւ քեզի համար թագաւորական ձին զարդարեց .
Երբ ոսկեսմբակ երիվարդ շարժիլ սկսաւ,
Ոտք դնելով հողին վրայ, հողը ոսկեշող ըրաւ¹⁶ :

ՀԱ.

Այն սէրը որ փոխաբերական է փայլ չունի¹⁷,
Կիսամեռ կրակի նման՝ տապ չունի .
Սիրահար այն է որ ամ ու ամիս ցայդ ու ցերեկ՝
Դիւր ու դաղար, կեր ու քուն չունի :

ՀԲ

Ճակատագրին գաղտնիքներու կնճիռները ոչ մէկը չլուծեց .
Պարունակին ծիրէն դուրս ոչ մէկը մէկ քայլ ոտք չդրաւ .
Վասնզի, կը տեսնեմ, սկսնակէն ու փարձառուէն .
Անկար անձեռնաս է ով որ մօրմէ ծնած է :

ՀԳ

Սակաւապէտ եղի՛ր աշխարհէս եւ գոհ ապրէ՛,
Եւ ժամանակին բարիքէն ու չարիքէն անկախ եղի՛ր .
Չեռքիդ մէջ բոնէ՛ բաժակն ու գեղուհին խոպոպները, զի շուտ
Ամէն բան կ'անցնի ու սա մէկ քանի օրս մեզի չի մնար :

ՀԴ

Երկինք ամպերէն հարկիզներ կը թափէ .
Կարծես մարգերուն վրայ ծաղիկ կը թափէ .
Շուշան բաժակէն վարդ գինի թափեմ ,
Մինչ մանուշակ ամպերը յասմիկ կը թափեն :

26

Գինի կը խմեմ ևս ինչպէս ամէն մարդ որ ինծիպէս ճանաչող է .
Իմ զինի խմելս Անոր համար թեթեւ բան է .
Իմ զինի խմելս Աստուած սկիզբէն գիտէր ,
Եթէ զինի չխմեմ Աստուծոյ գիտութիւնը անզիտութիւն կ'ըլլայ :

27

Թոյլ մի՛ տար որ հոգը քեզ գրաւէ
Ու զուր վիշտը կեանքդ լեցընէ .
Մի՛ լքաներ գիրքն ու սիրուհին շուրթը ու մարդին շուրթը՝
Դեռ հոգը քեզ չգրաւած :

28

Դինի խմէ՛ որ քենէ փարատէ բազմատեսակ հիւանդու թիւններ
Ու եօթանասուներկու ազգերու մտածմունքը փարատէ .
Մի՛ պահք բռներ այդ զեղէն . զի անկէ
Մէկ ումպ եթէ խմե՞ հազար ցաւդ կը փարատէ :

29

Թէպէտ զինին հարամ է բայց, թէ ո՞վ կը խմէ,
Եւ յետոյ՝ ի՞նչչափ, եւ գարձեալ որի՞ հետ կը խմէ .
Ամէն ատեն որ այս երեք պայմաններն ուղիղ ըլլան՝ ըսէ՛,
Ո՞վ զինի խմէ՛ թէ որ իմաստուն մարդը չխմէ :

30

Գինի խմէ՛ զի մարմինդ հողին ներքեւ հիւլէ կ'ըլլայ .
Քու փոշիդ անկէ ետքը բաժակ ու ըմպանակ կ'ըլլայ .
Անփոյթ եղի՛ր Դժոխքէն եւ Դրախտէն ,
Խելացին այդպիսի բաներու վրայ ինչո՞ւ խարուի :

31

Ժամանակ է որ աշխարհս զեփիւռներով զարդարուի .
Ու անձրեւի հեղմունքէն աչքերը բանայ .
Մովսէսի ձեռքը ձիւղին վրայ փրփուրի պէս կ'երեւայ .
Յիսուսի շունչը հողէն վեր կուգայ :

20.

Ամէն մէկ ու մպը զրբ Աաքին հողին վրայ կը ցանէ
Տոչորած աչքի մը մէջ կսկիծի կրակ մը կը մարէ .
Բարձրեա'լդ Աստուած, դու գինին շնորհեցիր՝
Զուր մը որ հարիւր ցաւէ սիրու կ'ազատէ :

21.

Ամէն առաւօա որ կակաչի դէմքը ցօղը կը կրէ
Մանուշակին ծայրերը արօտին մէջ վար կը հակին .
Ճշմարի'տ, ինծի վա դի կոկոնն անուշ կուգայ
Դի ան իր փէշերը չուրջն ամփոփած կը կրէ :

22.

Ընկերնե՛ր երբ միաբան մէկտեղ հաւաքուիք .
Պէտք է որ բարեկամնիդ յիշէք սրուանց .
Երբ անուշահամ գինին խմէք միասին
Ու կարգն ինծի վայ՝ գլխիվայր ըրէք (բաժակը) :

21.

Ընկերներ երբ միաբան տօն մը ընէք,
Եւ զուարձանաք իրարու գեղով .
Երբ Սաքին մոգական գինին ձեռքը բռնէ,
Հէզ այսինչը աղօթքնուդ մէջ յիշեցէք :

22.

Մէկ բաժակ գինի հարիւր սիրու ու զեն կ'արժէ,
Մէկ ումպ գինի Զինու աշխարհը կ'արժէ .
Յակինթ գինին զատ աշխարհի երեսը չկայ
Թթու մը որ հաղար անուշ հոգի արժէ :

23.

Եթէ ան կ'ուզեն՝ զատուէ՝ կնոջմէ ու որգւոցմէ,
Առնաբար ընտանիներէդ ու բարեկամներէդ զատուէ .
Ամէն բան որ կայ՝ ճանապարհի վրայ արդելք է քել .
Արգելքներով ի՞նչպէս ճամբայ կ'երթաս . մէկդինեսէ' արգելքը :

զէ

Այդ յակինթը յստակ աղակիի մէջ բե՛ր ,
Ամէն աղատներու այդ ընկերն ու մտերիմը բե՛ր ,
Քանի որ զիտես թէ այս հողեղէն աշխարհիս տեւողութիւնը
Հողմ է որ շուտ կ'անցնի կ'երթայ — զինի բե՛ր :

զէ

Ելի՛ր եւ այս տանջուած սրտին դարման բե՛ր .
Ան մշկահոտ վարդագոյն զինին բե՛ր .
Երբ հոգերու սիրտքացիկ զեղը կ'ուզես,
Ցակինթ զինի եւ մետաքս վին բե՛ր :

զէ

Երէկ շուկան բրուտ մը տեսայ ,
Սաստիկ կը ծեծէր թարմ կաւը .
Եւ ան կաւը խորհրդաւոր լեզուով իրեն ըստ .
« Ես ճիշտ քեզի պէս եղած եմ, զիս լաւ պահէ » ,

զ

Խմէ՛ սա զինիէն որ յաւիտենական կեանք է ,
Խմէ՛ անկէ որ երիտասարդութեան հաճոյքին զրամագլուխն է ,
Անկէ որ կըակի պէս այլոզ է , բայց հոգերը
Կենդանաբար ջուրի պէս կը յարդարէ :

զն

Կրօնքի կանոնները մի՛ կատարեր, եւ պատուիրանները զանց ըրէ՛ .
Եւ ան պատառը որ ունիս՝ մի՛ զլանար ոչ մէկուն .
Մի՛ անիրաւեր ոչ մէկուն , եւ ոչ մէկուն սիրտը մի՛ ցաւցներ .
Անգիի աշխարհի գործը ե՛ռ վրաս կ'առնեմ , զինի բե՛ր :

զէ

Գինին վարդին կարմրութիւնն է, եւ դաւաթը վարդի ջուր է
կարծես ,
Բիւրեղ առւփի մէջ մաքուր սուսակ է կարծես ,
Զուրին մէջ հաւած յակինթ է կարծես .
Լուսնին լոյսը արեւուն լոյսին քողն է կարծես :

Ղ.Գ

Հրաժարումի ամէն ու խտ որ ըլի վերստին դրժեցի .
Անունի եւ համբաւի զուռը գէմս վերստին փակեցի ,
Զիս մի՛ մեղադրէք եթէ խենթութիւն ըրի ,
Զի սիրոյ գինին վերստին գինով եղայ ես :

Ղ.Դ

Ճշմարտապէս եւ ոչ այլաբանօրէն՝
Մենք խաղին նիշերն ենք եւ երկինք՝ խաղացողը .
Կը խաղցուինք ամէնքս Գոյութեան տախտակին վրայ ,
Ոչնչացման սնտուկը կ'երթանք կրկին՝ մէկիկ մէկիկ :

Ղ.Ե

Ո՞վ սիրո , քանի որ աշխարհի ճշմարտութիւնը այլաբանութիւնէ ,
Ի՞նչ այդքան կը խոռվիս այս ցաւէն ու անկումէն ,
Մարմինը ճակատազրին յանձնէ՝ ու ժամանակին հետ յարմարէ՝ ,
Զի քալած գրիչը քու խաթերդ համար ետ չդառնար :

Ղ.Զ

Վարդին երեսին վրայ ամպէն քող կայ գեռ .
Բնութեանս ու սրտիս մէջ գինիի միտում կայ գեռ .
Մի՛ քուն ըլլար , միթէ քունի ատե՞ն է գեռ .
Սիրակա՞ն , զինի՛ տուր , զի տիւ է գեռ :

Ղ.Է

Գիս՝ , փոշի նետէ՛ երկնքի գլխուն վրայ ,
Գինի խմէ՛ եւ գեղադէմիներու չըջանը նորողէ .
Միթէ ժա՞մ է այս պաշտամունքի , միթէ ժա՞մ է աղօթքի .
Զի բոլոր զնացողներէն մէկը չեկաւ կրկին :

Ղ.Ը

Լեցուր զաւաթը , զի ձիւնագոյն կուզայ տիւ .
Ան զինին որ սուտակ է՝ անկէ զոյն սորվէ՛ .
Վե՛ր առ երկու հալուեփայտ ու զուարթացո՛ւր ընկերութիւնը ,
Մէկ փայտը «սազ» ըրէ՛՝ ու միւսը այրէ՛ :¹⁸

ՂԹ

Մեր սովորական անառակութեան դարձանք ,
«Հրաժարիմք» ըսինք համակ հինգ նամազներուն .
Ուր որ գաւաթը կայ՝ մեղ կը տեսնես ,
Երկնցուցած պարանոցնիս՝ ինչ գէս շիշին պարանոցը :

Ճ

Կուժին շուրթին պնդեցի շուրթս սաստիկ կարօտով ,
Հարցնելու իրմէ երկար կեանքի միջոցը .
Շուրթն իմ շրթիս դրաւ եւ ինձի մրմիջեց .
«Իինի խմէ՛ , զի այս աշխարհս չես դար կրկին » :

ՃԱ

Խորհուրդ կուտամ՝ եթէ ինձի տկանց զնես .
Աստուծոյ համար՝ մի՛ հագնիր կեղծիքի հագուստը .
Հանգերձեալը ամէն ժամ է եւ աշխարհս մէկ բոպէ .
Բոպէի համար յաւիտենի թաղաւորութէւնը մի՛ ձախեր :

ՃԲ

Խայեա՛մ , եթէ գինիէն արբեցած ես , ուրա՛խ եղիր .
Եթէ սուտակաղէմի քով նստած ես , ուրա՛խ եղիր .
Քանի որ՝ հուսկ ուրեմն՝ չգոյ պիտի ըլլաս ,
Երեւակայէ՛ թէ չգոյութիւնը զոյութեան պէս է , ուրա՛խ եղիր :

ՃԳ

Յրուակի մը աշխատանոցը զացի երէկ .
Տեսայ երկու հազար կուժ , խօսուն ու անխօս .
Յանկարծ կուժերէն մէկը վրայ բերաւ խստօրէն .
«Ուր է բրուտ , եւ կուժ գնող , եւ կուժ ծախող» :

ՃԴ

Այն ողիէն որ անապակ զինի կը կոչեն .
Աւեր սրտի զարման կը կոչեն .
Երկու երեք ծանրօրէն լիցած բաժակ զրէ՛ք իմ առաջուն . . .
Բարի ջուրն ի՞նչու չար ջուր (չէր-ապ) կը կոչեն¹⁹ :

ՃԵ

Մէկիկ մէկիկ բարեմասնու թիւնու ըստ զիտէ՛ եւ մեղքերս տաս-
նեակներով ներէ՛ .
Ամէն յանցանք որ անցաւ գնաց՝ Աստուծոյ համար ներէ՛ .
Զրիարար մի՛ աւելցըներ վրէժի կրակը .
Մէհմէտի փոշի՛ն իմ զլխուս , ներէ՛ .

ՃԶ

Գիւին գաւաթին մէջ — ճշմարի՛տ — հոգի է փափուկ
Շիշին մարմինին մէջ ողի է փափուկ .
Արժանի չէ բնաւ ծանր ընկեր զինիի՝
Բաց ի զինիի բաժակէն , զի այն ծանրն է փափուկ :

ՃԵ

Մինչեւ ե՞րբ (է ա, սօր) ապայց յաւիտենէն , ու մինչեւ ե՞րբ
ակիղրի օրէն .
Բերկրամնքի ժամանակ է . զինիին չկայ փոխանակ .
Իմ մտքիս չափողութենէն անցան տեսականն ու զործնականը .
Ամէն կնճռոտութիւն՝ զինի՛ն կը լուծէ :

ՃԸ

Այս երկնակամարը որուն ներքեւ յապուշ կրթած կը նայինք ,
Մողական լապտերի նմանութեամբ բան մը գիտենք զայն .
Արեւը լապտերին ճրազը գիտցի՛ր . եւ տիեզերքը՝ լապտեր .
Մենք դէմքերու պէս ենք որ մէջը կը դառնանք :

ՃԹ

Անձիս վրայ միշտ չեմ իշխեր , ի՞նչ ընկմ ,
Եւ արարքներուս վրայ հոգի մէջ եմ , ի՞նչ ընկմ .
Կը խորհիմ թէ չնորհ ընկերով պիտի ներես ինծի .
Ամչնալուս համար որ տեսար թէ ի՞նչ ըրի , — ի՞նչ ընկմ :

ՃԺ

Վեր ելլիմ ու անապակ զինի միտք ընկմ ,
Երեսիս զոյնը յոննապի զոյնին պէս ընկմ .
Սա աւելորդախոյդ իմացականութեանս երկսին
Բուռ մը զինի նետեմ այնպէս որ զայն քուն ընկմ :

ՃԺԱ

Մինչեւ ե՞րբ իմացու մինչեան գերին ըլլանք ամէն օր :
Բնութեան մէջ ի՞նչ է թէ մէկ տարի ըլլանք կամ մէկ օր .
Լեցուր գինիի գտւաթը յառաջ քան որ
Մենք բրուաներու աշխատանոցին մէջ կուժ ըլլանք :

ՃԺԲ

Քանի օր այս վանքիս մէջ մեր կացքը մնացական չէ²⁰,
Առանց Ապքիի ու սիրականի չարչարանք է կեանքը .
Մինչեւ ե՞րբ հինիունորի վրայ (մտածել), ո՞վ հետաքնին մարդ .
Քանի օր ես կ'երթամ աշխարհ ի՞նչ հոգ թէ նոր ըլլայ կամ հին :

ՃԺԳ

Քեզ սիրելով հարիւր կերպ նեղութիւն կը կրեմ ,
Եւ եթէ այդ ուխտիս դրժեմ, տուգանք կը կրեմ .
Եթէ կեանքը զոհ երթայ քու անդթութիւններուդ .
Գունէ պակաս է քան մինչեւ դատաստանի օրը կրելս :

ՃԺԴ

Քանի օր աշխարհս Ոչնչացում է, ես արուեստական կերպով կը
վարուիմ,
Միայն զուարթութեան ու փայլուն գինիի հետ կը միաբանիմ .
Կ'ըսեն ինձի թէ Աստուա՛ծ զղջում տայ .
Ինքը չտուաւ, եւ եթէ տայ, ես ի՞նչ ընեմ :

ՃԺԵ

Թէպէտ մզկիթը աղերսանքով եկած եմ,
Վալլա՛հ՝ նամազ ընելու համար եկած չեմ.
Մէկ օր մը ԱԷտճատէ մը պակսեցուցի .
Ան հինցաւ ու կրկին կրկին եկած եմ :

ՃԺԶ

Երբ օրհասի ոտքին տակ ընկճուած ըլլամ
Եւ կեանքի յոյսէն կտրուած ըլլամ ,
Զգո՛յշ եղիք՝ իմ հողէս բաժակէ զատ բան մի՛ ընէք .
Գուցէ երբ բաժակը լիցուի, վերակենցաղ ըլլամ ,

ՃԺԷ

Սիրաը խնդիր չգներ խայթին ու ծուզակին մէջ .
Միտք մը ունիմ զէպ ի մղկիթ եւ միտք մը զէպ ի բաժակ .
Այսու ամենայնիւ մենք ու զինի ու սիրականը շարունակ
Դինետան մէջ հասուն լաւ են քան ազօթարանը տհաս :

ՃԺԾ

Առաւօս է . վայրկեան մը վարդագոյն գինիին զարնուինք .
Եւ այս անունի ու պատիւի շիշը քարին զարնենք .
Զեռք քաշենք երկայն յոյսէ .
Երկայն խոպոպներու եւ քնարին քղանցքին հետ խաղանք :

ՃԺԹ

Խորչ մը , եւ երկու հաց աշխարհէս նախընտրեցի ,
Եւ մնձութեան ու վեհութեան փափաքանքը մէկդի ըրի .
Սըտանց ու հոգիէս Տէրվիլու թիւնը գնեցի .
Տէրվիլութեան մէջ մեծ շքեղու թիւն տիւայ :

ՃԻ

Ես չգոյութեան ու գոյութեան արտաքինը գիտեմ .
Ես ամէն բարձրի ու խոնարհի ներքինը գիտեմ .
Այսու ամենայնիւ իմ գիտութեանս վրայ թող ամշնամ
Եթէ գինովութենէ վեր աստիճան մը գիտեմ ²¹ :

ՃԻԱ

Ժամանակ մը՝ մանկութեան ատեն՝ ուսուցչի քով եղանք .
Ժամանակ մը ուսմունքով գոհսիրտ եղանք .
Խօսքին վերջը՝ տե՛ս թէ մեզի ինչ հանդիպեցաւ —
Զուրի պէս եկանք ու հովի պէս եղանք :

ՃԻԲ

Անոր որ հմուտ է աշխարհի գաղտնիքներուն՝
Աշխարհի ուրախութիւնն ու հոգը հաւասար է .
Քանի որ աշխարհիս չարն ու բարին վերջ պիտի գտնեն ,
Կ'ուզես՝ համակ հոգ եղիր , կ'ուզես՝ համակ դարման :

Ճի՞՛

Որչափ կրնաս , արբեցողին հետնուալ եղի՛ ը .
Աղօթքի ու պահքի հիմերը աւերէ' .
Ուղիղ խօսք լսէ' Օմար Խայեամէն ,
Գինի խմէ' , ճամբան աւազակ եղի՛ ը եւ շնորհներ ըրէ :

Ճի՞՛

Քանի ոլ մարդուս արդիւնքը այս եղտիւրին մէջ
Ուրիշ բան չէ բայց միայն ցաւ կրել կամ հոգի տալ ,
Դոհսիրտ ա՛ն է , որ այս աշխարհէս շուտ գնաց ,
Երջանիկ ան է որ բնաւ չեկաւ աշխարհ :

Ճի՞՛

Տերվի՛ շ մարմինէդ պատոէ դիմանկար քօղը ,
Որ վրայ չտաս մարմինդ դիմանկար քօղին համար .
Գնա՛ եւ աղքատութեան հին կապերտը կռնակիդ վրայ նետէ՛
Կապերտին տակ սուլթանական թմբուկ զարկ²² :

Ճի՞՛

Սա շրջուն երկնքին վատ գործերը տե՛ս ,
Եւ բարեկամներու անհետացումէն աշխարհս ամայի տե՛ս ,
Որչափ կրնաս , գուն առանձնակ եղիր ինքզինքիդ հետ ,
Վաղը մի՛ խորհիր , երէկը մի՛ փնտաեր , ներկան տե՛ս :

Ճի՞՛

Գինի խմել ու գեղադէմներու շուրջը դառնալ ,
Լաւագոյն է քան մոլեուանդին կեղծաւորութիւը գործածել .
Եթէ սիրահարն ու արբեցողը Դժոխքի դատապարտեալ են .
Ուրեմն Դրախտի երեսը մէկը չպիտի տեսնէ :

Ճի՞՛

Կարեւի չէ ուրախ սիրտը հոգի մէջ մաշեցնել ,
Մարդուս երջանիկ կեանքը փորձաքարին վրայ շինել .
Զկայ այն անձը որ գիտակ ըլլայ թէ ինչ պիտի լինի .
Գինի՛ պէտք է եւ սիրական մը , ու ըստ հաճոյս երջանկանալ :

ձիթ

Այս երկինքը իմ ու քու մաշումին համար
Ոխ բռնած է իմ ու քու մաքուր հոգիին համար .
Դալարիքին վրայնատէ՛, ո՞վ իմ կուռքս, զի երկար ատեն չանցնիր
Մինչեւ որ դալարիք բռւսնի իմ եւ քու հողէն :

ձև

Մեր զալէն ու երթալէն չաճն ո՞ւր է ,
Մեր կեանքին իսկութեան շէնքին առէջն ո՞ւր է ,
Այնքան վափուկ գլուխ եւ ոտք՝ աշխարհս
Կ'այրէ , ու փոշի կը լինին — ծուխն ո՞ւր է :

ձև

Փախի՛ր ամէն զիտութիւն ուսանելէ — լաւն ա՛յս է,
Եւ զեղանիին խոպոպներուն ծայրէն կախուիլ — լաւն այս է .
Բազզը քու արիւնդ չթափած՝
Դուն շիշին արիւնը գաւաթին մէջ թափէ՛ :

ձև

Ահ , ես զիսետան գուսը պելսերովս աւլեցի .
Երկու աշխարհներուն չարիքին ու բարիքին հրաժեշտս ըսի .
Եթէ երկու աշխարհներն ալ գնտակներու պէս ոտքս իյնան ,
Փնտուեցէ ք զիս եւ զինովի նման քնացած ըլլամ :

ձև

Ամէն բանէ՝ բաց ի զինիէ՝ պակսութիւնը լաւ է .
Եւ տաղաւարի մը մէջ զինով զեղուհիներու ձեռքէն՝ լաւ է .
Դինովութիւն եւ զալէնտէրութիւն ու մոլորանքը լաւ է .
Աւմգ մը զինի լուսինէն մինչեւ Մահի լաւ է²³ :

ձև

Սա երկնակամարը ամանի մը պէս է շրջած ինկած .
Որուն ներքեւ ըոլոր իմաստունները գերի են ինկած .
Շիշին ու ըմտանակին բարեկամութիւնը ընտրէ՛ ,
Շուրթ շրթի եւ մէջտեղը՝ արիւն ինկած :

ՃԼԵ

Տե՛ս, զեփիւռէն վարդին քղանցքը պատոած է,
Պլպուլը վարդին գեղեցկութենէն բերկրալից եղած է.
Վարդին հովանիին տակ նստէ՛, զի շատ վարդեր
Հովէն հողին վրայ թափուեցան եւ հող դարձան :

ՃԼԶ

Մինչեւ ե՞րբ այս հոգը տանիմ թէ ունիմ կամ ոչ
Եւ թէ այս կեանքը երջանկութեամբ պիտի անցընե՞մ թէ ոչ.
Լեցո՞ւր գինիին բաժակը, զի անյայտ է
Թէ այս շունչը զոր ներս կ'առնեմ՝ դուրս պիտի տա՞մ թէ ոչ :

ՃԼԵ

Այս անարդսր կենցաղին հոգերուն անձնառու մի՛ ըլլար,
Մի՛ յիշեցներ մեղի ցաւը անոնց որ անցան գնացին.
Հուրիածին յասմիկածոց գեղուհին զատ բանի մը ոիրա մի՛ տար,
Սուանց զինիի մի՛ ըլլար եւ կեանքդ հովի՛ մի՛ տար :

ՃԼԻ

Թէպէտ կեանքիդ շրջանը վաթսունէն աւելի ըլլայ, մի՛ գներ
մէկդի .
Ուր որ ալ ոտք գնես, մի՛ գներ՝ գինով չեղած,
Յառաջ քան որ դլխուդ գանկը կուժ ընեն,
Դուն կուժը կոնըկէդ եւ տաշտը ձեռքէդ մի՛ ձգեր :

ՃԼԹ

Ումպ մը հին գինի նոր թագաւորութենէ լա՛ւ է .
Գինիէն զատ ուրիշ ամէն բանէ ճամբադ հեռացո՞ւր, լա՛ւ է .
Բաժակը հարիւր անգամ Ֆէրիտունի թագաւորութենէն լա՛ւ է²⁴ .
Գլուխը ծածկող աղիւսը կայ-իոսրովի թագէն լաւ է²⁵ :

ՃԼԽ

Անոնք որ առաջէն գնացած են, ո՞վ Սաքի ,
Ինքնավատահութեան հողին մէջ քնացած են .
Գնա՛ զինի խմէ՛ եւ ճշմարտութիւնն ինէ լսէ՛ .
Հով է ամէն ինչ որ ըսած են, ո՞վ Սաքի :

Ճիւ

Դինիս ; ըսնիձը կոտքեցիր , ո՞վ Տէր .
Երջանկութեան դուռը դէմա գոցեցիր , ո՞վ Տէր .
Իմ անապակ դինիս հողին վրայ թափեցիր .
Հո՞ղ բերնիս՝ բայց դուն այլակերպ զինով հս , ո՞վ Տէր :

Ճիւ

Ո՞վ երկինք , ամէն դձուձ էակի բան կուտաս ,
Զերմուկներ , ու ջրաղացք , ու ջրուղի կուտաս .
Աղատ տոհմիկը դիշերուան հացին համար դրաւական մը դրաւ .
Կարելի է այսպիսիներուն աւելի խիստ տաս , ո՞վ երկինք :

Ճիւ

Ո՞վ սիրտ , դուն առեղծուածային գաղտնիքներուն չես ըլլար
հասու .
Ծարտար զիտուններուն մտածումներու չես ըլլար հասու .
Հոս զինիով ու բաժակով դրախտ մը սազէ' ,
Զի հոն ուր դրախտ է՝ կը հասնիս կամ չես հասնիր :

Ճիւ

Աշխարհիս խոհանոցէն դուն համակ ծուխ կ'ուտիս .
Մինչեւ հօրբ դոյի ևւ չդոյի հոքերը կրես .
Դրամագլուխը չես ուզեր որ աղբիւրը կը պակսեցնէ ,
Ո՞վ կ'ուտէ դրամագլուխը , երբ դուն համակ շահը կը վայելես²⁰ :

Ճիւ

Ո՞վ սիրտ եթէ մարմինի փոշիէն մաքրանաս ,
Դուն՝ հուանի հողի՝ երկնքի վրայ կը լինիս .
Վերնագոյն երկինքն է քու կայանդ , թող ամօթ լինի քեզի
Որ կուգաս ևւ այս հողագունտին ծիրին բնակիչը կը լինիս :

Ճիւ

Քարին զարկի երէկ ապակիէ զինիին շիշը ,
Գինեհար էի որ այսպիսի ստոր գործ ըրի .
Բաժակը ինծի ըսաւ խորհրդաւոր լեզուով .
« Ես քեզի պէս էի , դուն ալ ինծի պէս կը լինիս » :

ՃԱԼ

Վեր ա՛ռ բաժակ ու շիշ, ո՛վ ըղձալի :
Անուշ անուշ՝ զուարթօրէն շրջէ՝ այդին ու գետին շուրթը .
Բազում են ընտիր անձեր զոր չարարարոյ Երկինք
Հարիւր անզամ բաժակ, եւ հարիւր անզամ շիշ ըրաւ :

ՃԱԼ

Ուղեւորած ճամրուս վրայ հաղար տեղ թակարդ կը դնես,
Կ'ըսես «Կը բոնեմ քեզ եթէ ոտքդ մէջը դնես» .
Հիւէ աշխարհս քու տնօրինութենէղ զերծ չէ ,
Դուն կը տնօրինես եւ ինձի ապստամբ անուն կը դնես :

ՃԱԼԹ

Կ'ուզեմ տիկ մը սուտակ զինի եւ Տիվան մը ,
Օրապահիկ մը եւ կէս նկանակ մը հացի .
Եւ թէ ես ու դուն աւերակի մը վրայ նստած ըլլայինք
Աւելի քաղցր կ'ըլլար քան պետութիւնը Սուլթանի :

ՃԾ

Այսքան զուր վիշտ մի՛ կրեր : ուրախ ապրէ՛
Եւ անարդարութեան ճամրուն մէջ զուն արդարութեամբ ապրէ՛ .
Քանի որ այս աշխարհիս հուսկ զործը չգոյութիւն է
Երեւակայէ՛ թէ չգոյ ես եւ ազատ ապրէ՛ :

ՃԾԱ

Որքան որ կը նկատեմ՝ ամէն կողմ
Այգին մէջ հոսում կայ կոսար գետէն .
Անապատը Դրախտինման կը լինի, Դժոխք՝ կ'ըսես՝ անհետացաւ,
Նստէ՛ Դրախտի մէջ՝ զրախտազէմին հետ :

ՃԾԲ

Ուրախ եղի ր որ գործդ եփեցին երէկի օրն .
Ապահովուեցաւ քու բոլոր աղերսանքներէդ երէկի օրն .
Դուն ուրախ ապրէ՛ զի առանց քու հոգածութեանդ
Սահմանեցին քու վաղորդայնիդ գործը երէկի օրն :

ՃԾԴ

Սուտակ գինին հոսեցուր կաւշը գոյնով մաքուր .
Քաշէ շիշին պարանոցէն արիւնը մաքուր ,
Զի այսօր գինիի բաժակէն դուրս՝ չկայ ինծի
Մէկ բարեկամ որ կրէ սիրտ մը մաքուր .

ՃԾԵ

Սրտիս ականջին ըստ երկինքը ծածկաբար .
«Նախասահմանուած անօրէնութիւնը ինէ՛ գիտաբիր ,
Եթէ իմ հոլովումիս մէջ ես մատ ունենայի ,
Ես ինքս կը փրկուէի զլիսի պտոյտէ » :

ՃԾՅ

Եթէ ցորենէ հացի նկանակ մը պատահի ,
Տիկ մը գինի , ոչխարի իրան մը .
Եւ ես ու դուն աւերակի մը վրայ նստած .
Երջանկութիւն կը լինէր ան՝ Սուլթանական ստիմանէ դուրս :

ՃԾԶ

Եթէ այսուհետև ձեռքդ զայ գինիի երկու չափ ,
Դինի խմէ՛ ամէն ժողովի ու հաւաքումի մէջ ,
Զի Ան որ աշխարհը յարդարեց՝ զերծ է հոգ տանելէ
Քուկինիդ պէս պեխի , իմինիս պէս մօրուքի վրայ :

ՃԾԷ

Եթէ իմ գալս ինձմով ըլլար , չէ՞ գար .
Եւ եթէ նոյնպէս երթալս ինձմով ըլլար՝ ո՞ւր կ'երթայի .
Անկէ աւելի աղէկ չէ՞ր ըլլար , որ այս հողողէն աշխարհիս մէջ
Ո՞չ գայի , ո՞չ երթայի , ո՞չ ըլլայի :

ՃԾԸ

Րամազանի ամիսը գնաց եւ չէվլալը կուգայ ,
Աճումի , երջանկութեան , ասոզի եղանակը կուգայ ,
Եկաւ ատենն որ՝ շիշեր կռնակնուն վրայ՝
Կ'ըսեն՝ Ե տ , Ե'տ , բնոնակիր կուգայ :

1086

1. «Գոհէր Սուֆաէն» (մարգրիտներ թելէ անցընել, կամ համրիչ շինել) Պարսիկները սովոր են փոխառերաբար գործածել «տաղեր գրել» իմաստով, Հաֆըզ ունի «Երբ տաղեր կը յօրինես, մարգրիտներու համը բիչ մը շինել կը թուիս»։ Ունինք հայերէն նմանօրինակ ասութիւն մը «տաղս ոլորել» տաղ յօրինելու իմաստով։

2. Ամբողջ այս քառեակը՝ Տիվանի ծանօթ կարգէն դուրս հոս զըրուած, քանի որ «Էլիֆ»ով վերջացող տաղերուն կարգին մէջ զրուածէ, մինչդեռ ուրիշ զրով, «վ»ով կը վերջանան այս քառեակին տողերը, շինծու եւ եկամուտ ըլլալ կը թուի, թերեւս օրինակողին կողմէ, զործին ձեռնարկելու պահուն հարկ համարեր է տեսակ մը ջատառ զովութիւն ընել ի նպաստ Օմարի։ Ամէն զիվուածի մէջ, օմարական շէ կրօնական վարդապետութիւն մը հաստատել ո եւ է քառեակի մէջ, ինչպէս եղած է այս Ա. քառեակին մէջ։

3. «Մեհրաբ»ը մզկիթներու մէջ այս տեղն է որ ցոյց կուտայ Մէքքէի ուղղութիւնը որուն պէտք է դաւնայ ամէն միւսիւման աղօթած պահուն։

4. «Այէտ» որ «քերթուած» թարգմանուած է այս քառեակին մէջ Կրկու նշանակութիւն ունի պարսկերէնի մէջ, թէ՛ «նշան»։ «Խազ» կը նշանակէ, եւ թէ՛ Գուրանի մէկ ոսանաւոր տողը։ Քառեակը կը նշանակէ, եւ թէ՛ Գուրանի մէկ ոսանաւոր տողը։ Քառեակը կը դառնայ գլխաւորապէս այս բառախաղին վրայ։ Օմար դեռ ուրիշ քանի մը քառեակներու մէջ հանճարաբանութիւնները կը ճարտարէ

բառախաղներու միջոցով, խաղ մը որ մեծ յարդ ունէր եւ ունի միշտ պարսիկ ստաւորականներու քով, Ամար չփախցներ առիթ այս ճիւղին մէջ ալ ցուցնելու իր մտքին դիւրաթեքութիւնը:

5. «Աւեր օճախ» այսինքն քաղքին զուրօները ամայի, աւերակ տեղ մը, ուր սովորաբար կը գտնուէին Պարսկաստանի մէջ գինետուններ:

6. «Կծուանուշ» (մէլխոշ) կէս-կծու, կէս-անուշ արեւելեան գինիներուն եւ իր կեանքին մէջ Օմարի ներկացցուած այս բաղդատութիւնը չատ բնական է:

7. «Մովսէսի ձեռքը» յաճախ կ'ակնարկուի արաբ եւ պարսիկ գըրականութեանց մէջ իրը հրաշքի մը առարկայ, Գուրանի մէջ կ'ըսուի թէ այս հրաշքը Փարաւոնի առջեւ կատարեց «Եւ հանեց իր ձեռքը ծոցէն, եւ անա ճեփ-ճերմակ երեւցաւ ներկաներուն»: Ել Բէդէվի մեկնիշը կ'ըսէ թէ Մովսէս չատ թուի մարդ մընէր, եւ թէ «իր ձեռքը առեւու պէս փայլուն դարձաւ»:

8. «Յիուսի շունչին կենդանատու զօրութիւնը թէ՛ քրիստոնէից եւ թէ՛ մահմետական աւաղնութեանց մէջ յիշուած է: Դուրանի մէջ (Դ. զլուխ) կը կարգանք «Զեր առջին հողէ պիտի շինեմ թաշունի մը կերպարանը, յետոյ պիտի շնչեմ վրան եւ թոշուն պիտի դառնայ»:

9. «Ճանապարհը» հոյ ճանապարհը սովիական վարդապետութեան բառ մըն է, որ կը հաւանակէ ճշմարիտ կութեան տանող կեանքի ճանապարհը: Պոտտայական կրօնքի մէջ ալ նոյն իմաստով կը զործածուի «ճանապարհը», հաւատացեալին վրայ հարկադրելով հոգեկան հրահանգներու կեանք մը որով հողին կը զերծանի պատրանքներէ եւ կը հասնի ճշմարիտ էութեան: Ամէն կրօնոգիր իր մէջ զգացած է հոգեկան զօրութիւն մը որ հեղինակութիւն կուտայ իրեն գոչելու բարձրաբարբառ, «Ես ե՞՛ ճանապարհ»:

10. «Ելիփ ըսէ՛, ա՛լ բան մի՛ ըսեր»: «Ելիփ» արաբ ու պարսիկ այբուբենին առաջին գիրը խորհրդաւոր իմաստ մը առած է Արեւելքի մէջ, իրը մի միակ հարկաւոր գիրը, իրը միաւոր թիւը ուրկէ ծագում կ'առնեն բոլոր միւս թիւերը, իրը «մին Աստուած»: «Էլիփ կաֆատ» ծանօթ Արեւելեան ասութիւն մըն է որ կը նշանակէ «Էլիփը կը բաւէ»:

11. «այս քառեակին մէջ կրկնակ յանդ մը կը գործածէ Օմար: «Ճէր խանէ էկէր ինս էսթ, մէք հարփ պիս էսթ»:

12. «Զի ու զղեակ ու փիղ ու զօրք ու թագուհի» ճատրակի թագաւորական խաղին մէջ ծանօթ նիշերն են: Զի (ասպ) , զղեակ կաերես (րուխ), փիղ (ափի), զօրք (բիգէք), (թագուհի) ֆէրզին, ճատրակ (սատրանձ), այս ըսոր հին պարսկերէն ճատրա, յետոյ սատրա, բառէն ծագած է որ կը նշանակէ չորս, 64 հատ չորեքկաւսիներով կամ քառակռւսներով կազմուած ըլլալով տախտակը որուն վրայ կը խաղցուի պարզը: Անհիմն են բոլոր միւս սատուգարանութիւնները, ինչպէս սատրէնձ (հարիւր հոգ), շէհ-բէնձ (թագաւորական հոգ), եւն:

13. «Քանի որ կեանքը կ'անցնի, ի՞նչ է Պաղտատ, ի՞նչ է Բահէլ»: Սեւծուքեանց օրով երկու ամենէն փարթամ, շրեղ եւ մեծափառ քաշաքները մօտաւոր Ասիրոյ մէջ: Պաղտատ ծանօթ է, Բահէլ Խորասանի գլխաւոր քաղաքներէն մէկն է:

14. Ծե քառեակը ամբողջ՝ սովիական վարդապետութեան ծաղրանք մը ու միանդամայն բառախաղերու հիւսուածք մըն է: «Մեշղուլ միշեկ պէտաքանչուլի չէնտ» (Մի՛ զբաղիր յափշտակեալ հոգիներու հրայրքովը) յայտնապէս Սոփիներուն կ'ակնարկէ, «մէշղուլ» որ զրազել կը նշանակէ, միեւնոյն ժամանակ սովիական բացատրութիւն մըն է որ կը նշանակէ հոգեկան յափշտակութեանց անձնատուր ըլլալ:

15. Կի քառեակին մէջ Օմար սոխակին խօսիլ կուտայ վարդին հին «պտիլաւիկ լեզուով» որ հին պարսիկներուն լեզուն ըլլալով՝ իրը հին

գասական լեզու, ու իրենց հին Զրադաշտական Ս. Գրքերուն լեզուն՝ նուիրական բան մը ունէր միշտ եւ գերազանց քաղցրութեան ուներ զաշնակութեան համրաւը ունէր Պարսկաց համար :

^{16.} Օմարի քառեակներուն մէջ միակ բացառութիւնն է այս ուր արքունիքի մէջ գործածուած քծնորդի ու չողոմարարի չափազանցուած ոճը ձեռք կ'առնէ : Հաւանօրէն իր պաշտպան ու մտերիմ ընկեր Մելիք շահին ի պատիւ իր մէկ ուղերձն է այս, որ պատահմամբ մտցուեր է տիվանին մէջ : Այս քառեակին մէջ ալ նմանաձայնութեան խաղ մը կայ «զիմին սիմին քէրտ» զոր ջանացինք պահել թարգմանութեան մէջ «հոզը ոսկեշող ըրաւ» բացարութեամբ :

^{17.} Հարուած մը գարձեալ Սոփիներուն, որոնց հոդեկան սիրոյն կ'ակնարկէ «փոխարերական սէր»ով :

^{18.} Դարձեալ բառախաղ մը կ'ընէ Օմար այս քառեակին չորրորդ տողին մէջ : «Մէկ փայտը սազ ըրէ, եւ միւսը այրէ» (Եէք օտ պիտագ վէ ան տիկէր օտ պիտուզ) :

^{19.} Բառախաղ «չէրապ» (զինի, բառին վրայ, որ ըստ քմաց բաժնուելով երկութի՝ կ'ըլլայ «չէր-ապ» (չար-ջուր). եւ առիթ կուտայ Օմարի զայրոյթը յայտնելու այդ անարդար կոչումին դէմ, որ պէտք է փոխուի «բարի-ջուր» անունին :

^{20.} Այս քառեակին առաջին առջն ալ հիմնուած է նմանաձայնութեան խաղի մը վրայ, «մաքամ (օթեւան, վանք) «մութիմ» (կայան, բնակարան) երկու բառեր որ պարսկերէնի մէջ (կամ մանաւանդ արաբերէնի մէջ, զի արաբերէնէ փոխառիկ բառեր են) նոյն բաղաձայններով կը դրուին :

^{21.} Ակնարկութիւն իր ժամանակի իմաստափական վարդապէտութեանց որոնց գատարկ ձեւակները (formule) կը ծաղրէ :

^{22.} «Ուութանական թմբուկ զա՛րկ»: Արեւելքի մէջ արքունի պատին զուօց կախուած թմբուկը որ կը զարնուէր զօրքերը ի զէն կոչելու, նշանակ համարուած է սուլթանական զօրութեան եւ փառքի :

^{23.} «Գալէնտէր» որ մեզի արդէն ծանօթ է «Հաղարու մէկ գիշերներ»էն, աեսակ մը թափառաշրջիկ մահմետական կրօնաւոր է, ածիլուած զլխով ու մօրուքով . որ կը թողու ամէն բան, կին, բարեկամ, զոյք, եւ թափառական կը շրջի աշխարհիս վրայ, Բայց յետոյ այս անունը նշանակ դարձած է կեղծիքի եւ ապականութեան, որովհիտեւ իրը մուրացկան շրջելով ու մեծ սրբութեան յաւակնութիւն ցոյց տալով՝ այդ դիմակին տակ ամէն կերպ ցոփութիւն եւ սրիկայութիւն գործարել սկսած են : Բառախաղ, «մահ» (լուսին) եւ «մահի» (Զուկ համատեղութիւն) բառերուն վրայ :

^{24.} «Ֆէրիտուն» վեցերորդ թագաւորն էր՝ պարսիկ աւանդութեանց համեմատ՝ իրենց վաղեմի «Բիշտատեան» կոչուած հարստութեան :

^{25.} Կայ Խոսրով որ կը պատկանէր Կայենական հարստութեան, թոռն էր Կայ-Կաւոսի, ու ամենէն փայլուն ու մեծափառ թագաւորն էր այդ հարստութեան որ այնքան մեծ տեղ մը բռնած է պարսիկ աւանդութեանց մէջ : Հայ պատմագիրները անոր արձագանքը ունին, «Կայեան», «Կայենական» կոչումներով (տես Սերէսու) :

^{26.} Բառախաղ «սէրմայէ» բառին վրայ, որ մէկ տողին մէջ «դրամագլուխ» իմաստով կը գործածուի, իսկ միւսին մէջ խմոր (մայէ) իմաստովը :

^{27.} Վերջին քառեակը, թիւ ձ՛ԾԸ՝ ինչպէս առաջինը՝ տիվանական կարգէն զուրս է, «տալ» գրով վերջացող տողեր ունենալով, մինչդեռ իր դրուած տեղը պէտք էր ունենալ «եէ» գրով վերջացող տողեր : Անկարելի է չկասկածիլ թէ եկամուտ քառեակ մըն է, օրինակողին կողմէ աւելցուած, եւ իր հետեւակ ու խելցուերիակ ոճը բոլորովին անարժան է Օմարի հանճարին :

Քառեակ մէլ «Ծովուն երեսը հող զարնել» խիշտ զէտէն) կը նշանակէ զուր աշխատութիւն մը բնել : Այս ասութիւնը ծագում կ'առնէ Պարսկաստանի մէջ ծանօթ գործէ մը, այն է խմորի մը վրայ հրզ նետելով ծեփել, եւ յլատոյ փոքր քսակուսի կոտրներու կտրելով ծախել իբր ա-

զիւս 1000ը երկուուկէս քրանի (մօտաւորապէս և ֆրանք 20 սահթիմ) կը ծախուի: Այսպէս, ջուրին երեսը հոգ նետել՝ աղիւս շինելու մտքով, կը դառնայ անմիտ ու անօգուտ գործ մը, ինչպէս «զհողմ արածել»:

Քառեակ ԾԹ. — «Ես այն մարդը չեմ որ ոչնչացումէս ինձի վախ բերես, Զի այն կէսը ինձի աւելի անուշ կուգայ քան այս կէսը»՝ «Նիմ» որ կէս կը նշանակէ, կը գրուի ճիշդ այն գրերով որոնցմով կը գրուի նէկմ «չեմ, չեմ գոյ, չկամ»: Քառեակին առաջին առղին մէջ մէկ կերպով կարգացուելով, երկրորդին մէջ միւս կերպով պէտք է կարգու: Դարձեալ Օմարի հակումը բառախաղի:

ՑԱՆԿ

ՎՐԻՊԱԿ . — էջ	ԼԶ. տող	26.	դէտերմինիզմ կարդալ	déterminisme ,
— լթ.	— 25,	կադրով ,	—	կարզով ,
— 7.	— 11,	ժդ ,	—	ժդ ,
— 30.	— 9,	վա դի	—	վարդի ,
— 40.	— 11,	ձեժ ,	—	ձժժ ,
— 42.	— 1,	ինդիր	—	իսիր ,
— 45.	— 6,	կեղծաւորութիւնը	—	կեղծաւորութիւնը ,
— 50.	— 10,	զիսուններուն մտածումներու կարդալ	—	զիսուններուն մտածումներուն
— 51.	— 2,	հոգերը ,	կարդալ	հոգերը ,
— 55.	— 10,	ասոյի ,	—	ասոյի ,
Նոյն էջ —	12,	կուդայ ,	—	կուզայ ,
էջ 60.	— 7,	ներկացցուած	—	ներկայացնուցած ,
Նոյն էջ —	16,	աւաղնութեանց ,	—	աւանդութեանց ,
էջ 63.	— 26,	կումբերու ,	—	կումբերու :


կ2

Ա

1

57

Ք ՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ
ՕՄԱՐ ԽՍՅԵԱՄԻ ՔԱՐԵԱԿՆԵՐԸ
ՆՈԹԵՐ





976
3 ՖՐԱՆՔ

IMPRESA ANTONIO RODRIGUEZ, MADRID.

ՀՀ Ազգային գրադարան



NL0312448

